



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

U6ptp

325, 326, 327
328, 329, 330, 331



55

Ա Ա Տ Ե Վ Ա Դ Ր Ա Յ Ա
ՄԱՆԿԱՆՑ



15

ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ

Dr. W. G. B. & H. W. D. 1888

27

22 JUL 1987

Ալբերտ

331

ԲԱՐԹՈՂԻՄՔՈՍ

ԿԱՄ

ՀԱՎԵՒԻՆ ՔԱՐՈԶԻՉ

ՀԱՅՈՑ ՀԱՅՈՑ



1854

ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ

1866

ՕԵՒ ՀԱ

55099-мк



9 (4221)
41

331-2003

18 330





ԲԱՐԲՈՒԼԵՄԵԿՈՍ



Շուետի Գառլշդատ քաղքէն , որ
 էնէրլճին հիւսիսակողմն է , յիսուն
 մզոն հեռու անտառի մը մէջ պղտի
 անակ մը կար , ուր որ իմ հայրս ինքն
 իր վիճակովը իր տունը կը հոգար :
 Ես այն տանը մէջ աչքս բացի աս
 դարուս սկիզբը : Թէպէտ հիմայ
 կրնամ հոս եղած տեղս արմաւենիի
 անտառի մը մէջ զուարճանալ ,
 կամ նստիլ Ադամայ թուզ ըսուած
 ծառերուն շուքին տակ , որոնց վրայ
 որ տեսակ տեսակ խոտեր պըլլըւած
 են . կամ դափնինիներու անտառին
 մէջ , որոնց հոտը անուշ վարդի հո-
 տի պէս ամեն դի կըբուրէ . երբ

ասոնք կը տեսնեմ՝ Աստուծոյ ամենակարողութիւնը տարբեր կերպով մը կ'իմանամ, և ալ աղուոր ինձի կ'երենայ, քան թէ իմ հայրենեացս մէջ եղած ատենս. ուր միայն եղեւիններ կը բուսնին և շոճիք ու մորենիք. որովհետեւ բոլոր հիւսիսային երկիրները անբեր են: Բայց քանի որ միտքս կը բերեմ իմ հայրենի անտառիս միայնութիւնը և հանգըստութիւնը, սիրտս կը խռովի: Այսպէս օր մ'ալ Վուրթէմպէրկի Սևըսուած անտառէն անցնելու ատենս, անոր սև սև ծառերը՝ իրենց երկայն և նեղ տերեներովը, անտառին մէջի մէկմէկէ հեռու տուները, ոչխարներուն արծելու արօտները, վարսակի արտերը և տուներուն խեղճ ծածքը որ տեսայ՝ աչուըներս լեցուեցան. վասն զի քիչ մը իմ քաղքիս նմանցուցի, որուն կարօտովը կը հալէի: Երբոր հիմայայս տեղս իրիկուան դէմ քիչ մը օդ առնելու կ'ելլեմ (որովհետեւ կէս օր ատեն խիստ տաք կ'ըլլայ) երբոր

կըսեմ, հոս տեղի մոխրի գունով
խոշոր ձիերը իրենց կրկէսը վաղե-
լէն վերջը՝ կը սկսին տեղերնին դառ-
նալ, կամ երբոր ահաւոր բուն¹ կը
սկսի սոսկալի ձայնը ձգել, կամ ան
ատեն որ մշկահոտ մկները աչուը-
նին դարձուցած ծակերնէն դուրս
կ'ելլեն. ա՛հ, այն ատեն միտքս կ'ինկ-
նի Շուետի եղենեաց անտառնե-
րուն մէջ անցուցած իրիկուններս,
ուր որ սկիւոը² ճանկոտելով ծա-
ռերուն վրայ կ'ելլայ, վախկոտ այ-
ծեամն ալ փոսերու մէջ կը պահուը-
աի. ասոնք ինծի շատ ախորժելի
կու գան հիմայ: Ուրեմն զարմանք
չէ՝ որ ես ուր ալ ըլլամ՝ իմ սիրելի
Հայրենեացս կարօտը զգամ:

Իմ կենացս ամենէն առջի միտքս
մնացած դիպուածնէ մեր տանը այ-
րիլն, ձմեռուան գիշեր մը. ես ան
ատեն հինգ տարուան էի: Հայրս
նոյն գիշերը տունը չէր. միայն ան-

1 Պայըգուշ:

2 Զընձապ:

ճարակ պասխ , մայրս , չորս տարուան մէկ եղբայրս , ու որորոցի մէջ եղած մէկալ պղտի եղբայրս ու ես՝ որ ծնողացս անդրանիկ որդին էի , աս դժբաղդութիւնը տեսանք : Առջի բերան մայրս ձեռքէն եկածին չափ աշխատեցաւ կրակը մարելու , միայն ինքն էր որ անդադար ջուր կը լեցընէր վրան . բայց տեսնելով որ օգուտ չունի , ամեն զի կրակը առեր է , մոտածեց կրրջածը աղատելու . և այնչափ յօգնեցաւ այն հարկաւոր բաներն աղատելու ատեն , որ վրան հիւանդութիւն մ'եկաւ , շատ տարի կը խկըխաց : Այսպէս անտառին մէջ բացը մնացեր էինք , մարդ չկար՝ որ մեզի օդնէ . անանկ որ եթէ ուրիշ տընէ ալ տեսնէին՝ շուտ չէին կրնար հասնիլ . վասն զի հոն տեղի տուները մէկմէկէ շատ հեռու են : Բանը բանէն անցնելէն վերջը՝ հայրս հասաւ , տեսաւ որ տուն տեղ ամեն բան մոխիր դարձեր է : Խորհուրդ ըրին որ պղտիկ վրան մը շինեն ու տակը բնակինք ,

ինչուան որ տունը նորոգեն , ան ալ
ձմեռուան մէջ նորոգել՝ անկարելի
էր . անոր համար ինչուան որ նոր
ամառ եկաւ՝ այն ողորմելի ծածքին
տակ մնացինք : Նոր տունը շինելէն
վերջը՝ եղած ծախքովը ծնողքս ա-
մելի աղքատցան . մայրս ալ միշտ հի-
ւանդ ըլլալով՝ ամեն բան գէշ գնաց:
Խեղճ հայրս գոնէ հարկաւոր բա-
ները հոգամ ըսելով՝ ուրիշներէն
փոխ ստակ առաւ , բայց պարտքի
տակ ինկաւ . ուրիշ տեղէ ալ ստակ
չկրնալով վաստըկիլ , ստիպեցաւ որ
կամայ ակամայ տունը ծախէ ու
պարտքը վճարէ : Ասանկ՝ ով որ բան
քաշած չունի՝ չիկրնար իմանալ իմ
հօրս խեղճ վիճակը : Բոլոր գետի-
նը , ցորենները և ուրիշ հարկաւոր
բաները ծախելէն վերջը՝ հինգ տղայ
և անոնց հիւանդ մայրը պիտի հո-
գար : Հայրս հիւսնութիւն գիտէր ,
ան ալ այնչափ՝ որ մէկ գեղի մը մէջ
կրնայ պէտք ըլլալ , ուստի աս ար-
հեստով սկսաւ ապրուստը հոգալ ,
բայց դլուխ չիկրցաւ ելլել . բանի

Երթար խեղճ ողորմելի կը մնայինք
Պէտք եղաւ որ ալ հեռու տեղ մը
երթանք՝ ու գլխարնուս ճարը գըտ-
նենք . ամեն արհեստի ձեռք զար-
կինք : Բայց Աստուած միթէ իր
ստեղծուածները կրնայ մոռնալ .
ինքը որ թոշուններուն կերակուր
կը պատրաստէ՝ որոնք վարուցան
ինչ ըսել է չեն գիտեր, ամենէն ա-
նարժան ծառային ալ՝ գոնէ իրիկու-
նք՝ ամեն օրուան հացիկն ալ չի-
մոռնար . ինքն որ չէ թէ միայն մար-
դուս զգեստ կը պատրաստէ, հապա-
նաև դաշտերուն ծաղիկներուն ալ՝
որ հոգ մը չունին զիրենք պարտը-
կելու համար, և ինչպէս ալ աղւոր
զգեստով կը զարդարէ . հապա ո՞ր-
չափ աւելի իրեն զաւակներուն ա-
մեն հարկաւոր բանը կը հոգայ : Եւ
իրաւցընէ մենք ալ չատ անգամ մեր
վրայ իր անքաւ ողորմութեան գործ-
քերը տեսանք, թէպէտ միշտ անոնք
պէտք եղածին պէս չիկրցանք բա-
նեցընել : Աստուած չատ անգամ
մեղաւորներուն ալ իր բարիքը ան-

պակաս կու տայ . բայց շատ հեղ ալ
երկար ատեն զանոնք՝ որ կ'ուզէ ի-
րեն դարձընել՝ կամու կարօտու-
թեան մէջ կը ձգէ . և իրեւ թէ զի-
րենք բոլորովին մոռցած ըլլայ՝ ա-
մեն հարկաւոր բաներէ ալ կըզրկէ ,
որպէս զի անոնք ուրիշներէն յուսա-
հատած՝ իրեն դառնան . ամեն բան
կը վերցընէ անոնցմէ , որպէս զի
ուրիշ տեղէ բան մը չգտնելով ստի-
պուխն իրեն դառնալ ու աղաչել :

Իմ ծնողքս թէպէտ ասանկ բա-
ներ չէին գիտեր և ոչ ալ Յիսուսի
վարքը աղէկ մը գիտէին , բայց շատ
ջերմեռանդ էին , գոնէ դրսուանց
ալ ըլլայ . և երբ 'ի նեղնընկան յոյ-
սերնին միայն Աստուծոյ վրայ դրին .
շատ հեղ հոգեւոր մտածականներ
կընէին , ամեն օր ալ ժամէն չէին
պակսիր , թէպէտ լսած քարոզնին
ալ ոչ իրենք աղէկ կը հասկընային և
ոչ ալ ըսողներն աղէկ կ'ըսէին : Ին-
ձի ալ շատ աղօթքներ սովորեցուցին
և ապսպրեցին որ առտու իրիկուն
ընեմ . բայց մեղքերը զըզջալու , Հո-

գւոյն սրբոյ շնորհքը խնդրելու ,
քրիստոնէին հաւատքը գիտնալու
վրայօք՝ բան մ'ալ չըսին . սակայն
յանցանք չունին , վասն զի իրենք
ալ չէին դիտեր . որովհետեւ ոչ մէկ
ճշմարիտ քրիստոնեայ մարդ մը տե-
սեր էին , և ոչ մէկ աղէկ առաքե-
լական քարոզ մը լըսած էին : Քա-
րոզիչը միշտ ժողովրդեան կ'ըսէր՝
թէ ասանկ ըրէք , անանկ մ'ընէք,
որպէս զի Աստուծոյ աչքէն չելլէք .
մեծ մեղքերէն զիրենք կը զգուշա-
ցընէր , և առաքինութիւն ընելու կը
յորդորէր . բայց անանկ մը կը խօ-
սէր որ լսողը կը կարծէր թէ աս բա-
ներս մարդ իր ուժովը պիտի ընէ ,
և ոչ Հոգւոյն սրբոյ շնորհքովը . ա-
մենևին չէր խօսեր մարդկանց ըը-
նութեան վրայ՝ որ միշտ դէպ'ի դէ-
շը կը վաղէ . ոչ Յիսուսին զմեղ ա-
զատելուն վրայ սատանային ձեռ-
քէն , կամ իր խաչելութեանը ույա-
րութեանը վրայ , ոչ մեր հաւատքին
վրայ և ոչ ալ եկեղեցւոյ խորհրդոց
վրայ : Բոլոր քաղքին բնակիչքը տը-

զիտութեան մէջ կ'ասլրէին . մէկը
չկար որ մտածէր՝ թէ հոգին փրկե-
լու համար մկրտութենէ 'ի զատ՝ եր-
բեմն երբեմն պէտք է ապաշխարու-
թեամբ ալ նորոգել այն փրկութիւն
տուող շնորհքը : Ամենքը կը ջա-
նային իրենց հանգստութիւնը չը-
կորսնցունել . ու թէ որ խրատ մը
լսելէն վերջը՝ Աստուծոյ շնորհքովը
խղճմտանքնին քիչ մը զարնէր ըրած
մեղքերնուն վրայ, սատանայի փոր-
ձութիւն կը սեպէին, կամ հաւատքի
դէմ բան՝ անոր մտիկ ընելը : Անոր
համար իրենց հաւատքն ալ դրսը-
ւանց միայն կ'երևէր, բերաննին կ'ը-
սէր, բայց սրտերնին չէր հաւատք:
կը կարծէին թէ մէկն որ հաստատ
հաւատայ քրիստոնէական վարդա-
պետութեան ու սուրբ գրոց՝ ալ ա-
նոր ուրիշ բան պէտք չէ : Մէջեր-
նէն ամենէն ջերմեռանդները կը
նայէին որ իրենց եկեղեցական սո-
վորութիւնները հաստատ պահեն .
բայց աս ալ ընող քիչ մարդ կար .
վասն դի շատը բանի մ'ալ չէին

խառնուիր ու կ'ըսէին . Մենք ճշշմարիտ հաւատքով կ'երթանք , թէ որ երբեմն սխալելով Աստուծոյ դէմ բան մ'ալ ընելու ըլլանք՝ Աստուծած ամեն թեթև բանի համար զմեղ դժոխք չի խաւրեր : Ասոնց մէջ ես ինչ բարի կրթութիւն կըրնայի առնուլ . բայց առածիս վրայ ալ շատ շնորհակալ եմ ծնողացս . վասն զի իրենք ալ ինչ որ գիտէին ինձի ալ սովորեցուցին , և կ'ուզէին որ զիս բարեպաշտ մարդ մը ընեն . բայց աս բանս ընելը իրենց ձեռքը չէր , միայն Աստուծած կրնար ընել . անշուշտ թէ որ Աստուծած ինձի ալ չզթար՝ հոգիս պիտի կորսուէր :


Վեց տարուան եղած ատենս կըրնայի համարձակ կարդալ . քիչ մը ետքը գրել ալ սովորեցայ : Բայց մի կարծէք թէ միշտ դպրատուն կ'երթայի կարդալ սովորելու համար . վասն զի հոն անանկ բան չկար . հոն տեղի վարպետները ծնողքն են , որ մէկ երկու շաբաթ տղոցը կարդալ կը սովորեցնեն , վերջը կը թողուն :

Հայրս ալքիչ մը կարդալ գրել գիտէր. ես ալ սէր ունէի սովրելու աս հարկաւոր բաները, անոր համար ետեէ ընկայ: Հայրս տեսնալով որ տուած դասերը շուտով աղէկ մը սովրեցայ՝ շատ ուրախացաւ, և կը փափազէր ալ որ կարելի ըլլայ նէ Գարլշդատի մէջ դպրոց մը դնէ զիս. բայց ձեռքը անչափ բարձր բանի չէր կրնարերկնցնել, վասն զի բոլոր օրը աշխատելով հազիւ կրնար քիչ մը հաց գտնել ու ընտանիքը կերակրել: Բայց ես կարդալ սովրելէն վերջը միշտ գիրք կը փնտուէի. տանը մէջ ինչ որ կար՝ բոլոր կարդացեր էի, բաց ՚ի մէկ քանի հին ազօթքի կամ քարոզի գրքերէ՝ որոնց վրայ նայող չկար: Այսպէս բաղդաւոր գտուեցայ պզտիկութեանս ատեն մէկ երկու բան կարդալով քիչ մը խելք սովրելու. անով ինչ օգուտ որ գտայ՝ ուրիշ տարեկիցներս այն ալ չունէին. վասն զի երբ քիչ մ'ալ մեծցայ՝ պէտք եղաւ գրքերը ծալլել ու աշխատանքի երթալ:

Տասը տարեկան եղած ատենս՝
մեծ սով մ'եղաւ, մենք ալ անա-
ռակ որդիին պէս՝ եթէ կարելի ըլլար՝
խողերուն կերած եղիւրէն կ'ուզէ-
ինք ուտել. բայց ան ալ չկար, անոր
համար սկսանք ծառի կեղևանք և
ասոր նման անշահ բաներ ուտել՝ որ
չմեռնինք : Շատ հեղ կտոր մը հաց
գնելու ստակ ալ չեինք կրնար գըտ-
նել : Բայց գէշը ան եղաւ որ՝ ստակ
գտած ատեննիս ալ գնելու հաց չէր
գտուեր . ուստի օրէ օր անպիտան
բաներ կ'ուտէինք : Դուք ծառի կե-
ղևով, յարդով ու ցորենի թեփով
շինած հաց գեռ չէք կերած . թէ որ
միայն տեսնելու ըլլայիք՝ աչուրնիդ
մէկ գի կը դարձընէիք . մենք ասոր
ալ գոհ եղանք . բայց նայէ որ քիչ
ատենէն ան ալ չկրցանք գտնել .
հայրս ալ չիկրցաւ զիս հոգալ մէ-
կալ եղբարցս հետ . ուստի ամա-
ռուան սկիզբը մէկ գեղացի մը ու-
զեց զիս իր ոչխարներուն հովիւ ը-
նել . ինծի ալ ասիկայ շատ գէշբան
մը չեղաւ, վասն զի հոն կրնայի իմ

կերակուրս գտնել։ Մայրս լալովեւ-
տեէս եկաւ որչափ որ կրնար գալ.
վերջը սիրտը կոտրած ետ դարձաւ,
իմ սիրտս ալ շատ ցաւեցաւ։ Ա՛հ,
սիրելի մայր, մտքէս չելլէր ան վայր-
կեանը՝ որ վիզդ պըլլուած լալով
քեզմէ պիտի բաժնուէի առջի ան-
դամ, և ուրիշի քով պիտի կենայի։
Թէպէտ դուն ան ատենը անանկ
աղէկ չէիր ճանչնար Աստուծոյ կա-
րողութիւնը, ինչպէս որ ես հիմայ
կը ճանչնամ, բայց միշտ ինծի հա-
մար աղօթք կ'ընէիր որ Աստուած
ինծի օգնէ, ու աս վտանգաւոր աշ-
խարհիս փորձանքներէն աղատէ
դիս. վասն զի աշխարհք ինչ ըսել է
չգիտնալով ընկայ անոր մէջը, և ոչ
ալ զիս գիտէի, և ոչ փրկութեան
ճամբան կը ճանչնայի։ Ո՛հ, ինչ
ըսեմ, Աստուած քեզի հատուցումն
ընէ։

Մօրս աղօթքները սլարապ չելան.
ես զԱստուած չէի ճանչնար, բայց
Աստուած զիս կը ճանչնար, անոր
համար երեսէ չթողուց բանի որ



անցուցած տարիներս միտքս կը բերեմ՝ Աստուծոյ բարութենէն և գըթութենէն աւելի զարմանալու բան չեմ գտներ. վասն զի ինքը ձեռքէս բռնեց ու հաղար տեսակ մոլորութիւններէ աղատեց. ուստի ես ալ իմ անարժանութեանս համար կը քնամ ըսել Յակոբ նահապետին հետ. Ու, Տէրիմ, ես արժանի չէի այսչափ գթութեան և բարութեան, որ քուխեղճ ծառայիդ վրայ ցուցիր. Ես ալ իմ ծնողացս տունէն ելայ տկար և ողորմելի թռչնոյ մը պէս, բայց Աստուծոյ պաշտպանութեամբը ամեն վտանգներէ անցայ: «ԶԱՍՏՈՒԱԾ և իր բարիքները սիրել մի մոռնարերեք, ով անձն իմ»:

Գեղացին՝ որ զիս քովը առաւ կուարձալի ծառայութեան մը մէջ դրաւ. բայց ինծի շատ ծանր կ'երեւար. վասն զի առաւօտանց կանուխ պէտք էր երթալ աշխատիլ. Ժամը չորսին ոչխարները արծելու տանելու էր. տանը մօտ տեղերը յարմար արօտ չկար. ամառն ալ չոր անցաւ,

Ես ալ միշտ յանդիմանութիւն կը լւ-
սէի թէ ինչու ոչխարները աղէկ ար-
ծելու տեղ չտարի։ Ես թէ պէտ զիս
կ'արդարացընէի՝ թէ արևէն ամեն
խոտ այրեր փճացեր է, բայց մտիկ
ընող չկար։ Անկէ ՚ի զատ ուղածիս
պէս կերակուր ալ չգտայ. ամեն
օր առաւօտը մէկմէկ քիչ կաթ ու
վարսակի հաց կու տար. կէսօրը՝
փոխինդ և հաց. իրիկունն ալ միայն
նոյն հացէն։ Ինչ որ է՝ ասոնք ալ
իմ աշքիս մեծ բան էին՝ թէ որ քիչ
մը շատկեկ տալու ըլլար, բայց իմա-
ցայ, ինչպէս որ ամեն մարդ փորձով
կը սովորի, միայն հացով մարդ չի
կշտանար։ Չէ թէ միայն ռւտելիքի՝
հապա նաև ամեն բանի կողմանէ ալ
աղքատ էի. բայց ինչպէս սիրառ
պիտի մխիթարուեր, եթէ ինչպէս
հիմայ գիտեմ՝ այն ատեն ալ գիտ-
նայի, թէ իմ ամեն վայելելու բա-
րիքս երկինքն է, և ան ունենալէս
մերջը՝ Զինու կայսրէն ալ հարուստ
եմ, որ անքաւ հարատակներ ունի,
և Ոսուսի կայսրէն ալ մեծ որ ան-
հուն երկիրներ ունի։

Աս ըսելու ատենս Տալէքարլիէնի պատմութիւնը միտքս կու գայ . այս մարդս Աթոքհոլմի մօտ տեղւոյ մը տիրոջ վարձւորն էր . օր մը տէրը արտը պաշտելու ատենը՝ ասոր քովն եկաւ ու հարցուց . « Գիտե՞ս սա լճին քովի արտերը որո՞ւն են : — Չէ . չեմ գիտեր, ըսաւ աշխատաւորը : — Ամենն ալ իմս են : Հապա սա անտառին մօտի արտերը ու լերան վրայի բերդը որո՞ւնն են : — Ան ալ չեմ գիտեր : — Անոնք ալ իմս են : Մէկ մը աչքդ վերցուր, չորս գին տեսածներդ բոլոր իմս են » : Տալէքարլիէն աս խօսքս լսելով՝ կանգ առաւ . ձեռքի բահը գետինը ձգեց, գլխարկը վար առաւ ու մատով երկինքը ցուցընելով ըսաւ . « Պարոն, ասիկայ ալ քո՞ւկդ է » : Ով որ աս հարցմունքիս պատասխան չիկրնար տալ թող ձայնը քաշէ, ու իր հարըստութեանը վրայ չպարծի :

Թէպէտ ես ալ այն աստիճանի աղքատ էի՝ որ ձեր մէջէն մէկն ալ իմ վիճակիս չէր նախանձեր, բայց

երբեմն երբեմն ալ մխիթարութիւն-
ներ կը գտնէի , ու սիրաս կ'ուրա-
խանար : Ինչպէս ամառուան մէջ
օր մը մեծ ուրախութիւն ունեցայ ,
երբ կիրակի օր մը հրաման տուին որ
ժամ երթամ . գացի , տեսնամ որ
հայրս ալ հոն է . ուրախութենէս
խելքս թռուցի և լալով ալ չէի ու-
զեր իրմէ բաժնուիլ , բայց ճար չը-
կար : Այսպէս տխուր վիճակի մը
մէջ էի , բայց միշտ զոհ . միշտ եր-
ջանիկ կը սեպէի զիս՝ երբոր բաղդս
աղէկ մտածէի : Իմ միայնութիւնս
աւելի զուարճալի կ'ըլլար , (որով-
հետեւ բոլոր օրը մարդու երես չէի
տեսներ) , թէ որ միշտ միտքս Աս-
տուծոյ հետ ըլլար , ես ալ աղօթքի
հետ . բայց ան ատենը ասանկ բան
մտքէս չէր անցներ : Միայն մէկ
բան մը կար որ զիս կը ճանձրացը-
նէր աս վիճակէս , այսինքն կարդա-
լու սէրս . քանի որ ուսմունք սովորիւ
միտքս գար՝ հանգստութիւնս կը
խռովէր , անանկ բաղդի կը փափա-
դէր՝ որուն ամենեին յոյս չկար հաս-

նելու : Երբոր ալ անչափ աս մտած-
մունքը զիս կը նեղէր որ սիրտս կը
ճաթէր , կ'ելլայի ժայռի մը վրայ , ու
բարձր ճայնով կը սկսէի պոռալ
կանչել , ըսել իմ կովերուս ոչխար-
ներուս ու գառնուկներուս՝ բո-
լոր զիտցածս ալ , ուզածս ալ . բայց
ճայնս լսող հօտն՝ իմ աղւոր ճար-
տասանութենէս բան մը չիմանա-
լով չէթէ միայն մտիկ չէին ըներ ,
հապա ալ աւելի ասդին անդին կը
բաժնուէին կ'երթային . ես ալ ին-
չուան որ զիրենք ժողվէի՝ հոգիս ըե-
րանս կու գար , կը դադրէի : Գայ-
լերուն ձեռքէն ալ շատ նեղութիւն
քաշեր եմ . վասն զի ես տկար ողոր-
մելի տղայ մ'էի , որուն դէմ պիտի
զնեմ . բայց թէ որ յանկարծ ոչխար
մը տանելու ըլլային՝ բոլոր յանցան-
քը իմ վրաս կ'ընկնար : Թէ որ ա-
մեն հոգեւոր հովիւներ ալ իմ՝ ջան-
քըս ունենային ոչխարները գայ-
լերէն հեռացընելու , քրիստոնէից
մեծ մասը աղէկ կ'ըլլար : Աստուած
ինծի ողորմեցաւ որ այնչափ գայլե-

րէն՝ որ մօտ տեղերը կային, մէկն
ալ իմ հօտս չխմտաւ, և ոչ անոնց
ուրին նշանն ալ տեսայ՝ որ իրենց-
մէ վախնայի :

Դրսուանց ասանկ կ'ասլրէի, բայց
հոգեոր կենացս վրայ ամենեին հոգ
չունէի։ Աղօթք ընելու տեղ՝ միտքս
սրտիս ուզած մեծ մեծ քաներուն
վրայ կը պըտըտէր։ մէկ պատուա-
կան ժողովրդապետ քահանայ մը
ըլլայի, կ'ըսէի։ մէկ մեծ ժամ մ'ու-
նենայի լեցուն ժողովրդով ու ի-
րենց քարոզներ տայի։ մեծ զրա-
տունն մ'ալ ունենայի։ Բայց ծնա-
ղացս տուած խրատները չէի մրո-
ցեր։ կը նայէի որ միշտ անոնց ըստ-
ծին պէս շարժիմ։ բերան ըրած տ-
ղօթքներս միշտ կը զրուցէի։ բայց ո-
րովհետեւ անոնց օգուտը չէի գի-
տեր, երբեմն ալ անհոգ կ'ըլլայի ը-
սելու . իսկ մտաւոր աղօթք ի՞նչ ը-
սել է՝ ամենեին չէի գիտեր։

Չմեռը մօտեցաւ, ամեն գործ-
քերս ալ փոխուեցան։ Տէրս՝ ալ
իմ ծառայութիւններուս կարօտու-

թիւն չունէր, վասն զի ոչխարները
ձմեռը իրենց ախոռը կը կենային .
իսկ անդիէն ծնողքս և եղբայրներս
ալ կերակրելու բան չունէին : Նե-
զը մտայ, մտածեցի որ երթամ մու-
րալով պըտըտիմ. բայց ան ալ չյա-
ջողեցաւ . վասն զի անանկ վախկոտ
էի՝ որ երկու խօսք չէի կրնար ըսել
ուրիշի դիմաց. ով ալ որ երեսս նա-
յէր՝ խպնելէս կաս կարմիր կ'ըլլայի:
Վերջապէս առջի օրը մուրալով պը-
տըտելէս վերջը՝ իրիկունը սկսայ
տեղ մը փնտռել որ դիշերը անցը-
նեմ. տունէ տուն սկսայ պըտըտիլ.
ամենքն ալ դիս կը վռնտէին . պէտք
եղաւ որ դիշերանց աւելի հեռուն
երթամ տեղ մը դտնելու :

Նայեցայ որ ասով գլուխ ելլալ
չըլլար, մուրալը բանիս ձեռք չի
տար. երկրորդ օրը չհամարձակեցայ
մուրալու, բայց անօթութենէ կը
չարչարուէի: Աս պատմած բաներս
թէպէտ փուճ են, բայց կամաւ կ'ը-
սեմ՝ որ իմանաք թէ ինչ փորձու-
թեան մէջ ընկեր էի, և Աստուած

ինչպէս վրաս գթացաւ աս վիճակիս
մէջ եղած տտենու : Առ կարօտու-
թենէս ստիպուած՝ մեղք մը ըրի , որ
սովորաբար ով որ Աստուծոյ վրայ
հաստատ հաւատք չունի՝ կընէ : Ե-
լայ գացի ուրիշ տեղ մը , որ կարելի
է գթած մարդ մը դտնեմ որ ինծի
քիչ մը ուտելու բան տայ . բայց ա-
նանկ մարդ չդտայ . առջի տունէն
ինչուան վերջի տունը հասայ , ա-
մենն ալ զիս վոնտեցին : Երբորյու-
սահատած վերջի տընէն ալ պիտի
ելլէի , խոհանոցին մէջ , (որովհետե-
անկէ պիտի անցնէի) մարդ չկար ,
կտոր մը չորցած վարսակէ հաց գը-
տայ , բայց աչքիս գանձ մը երե-
ցաւ : Մաքէս ըսի՝ թէ ասիկայ առ-
նեմ երթամ . տանը մարդիկը ոչ ին-
ծի պէս աղքատ են , ոչ ալ քաղցած ,
իսկ ինծի խիստ հարկաւոր է : Առ
ըսելով առի ու երթալու ատենս
մէկ ձայն մը հասաւ ականջիս . Ու-
րիշի բանը մի առնուր . մէկէն տեղը
ձգեցի հացը , ու սիրտս ելած՝ լալով
սկսայ երթալ անկէց :

Բայց հոս տեղը նորէն միտքս
բան մ'ընկաւ, որ բարեպաշտ Անգ-
ղիացի մը կը պատմէր ասանկ . —
Մասնաւոր հոգ տարեր էի որ տր-
դուս որտին մէջ պղտիկուցմէ Աս-
տուծոյ պատուիրաքներն սուրբ հա-
ւատքը աղէկ մը տպաւորեմ: Օր մը
ասիկայ շինծու մարդարիտներով
կը խաղար ու կը զուարձանար. « Ատ
ինչ աղւոր մարդարիտներ ունիս ,
սիրուն Յոննիկ , ըսի: — Անանկ է ,
հայրիկ , ըսաւ: — Ուրեմն քեզ տես-
նեմ՝ ատոնք կրակին մէջ ձգէ: »
Ան ալլալով սկսաւ մտածելթէ ինչ
ընէ: « Ինչ որ կ'ուզես ըրէ , ըսի ,
բայց գիտնաս որ ես ամենեին քեզի
վեասակար բան չեմ ըսեր »: Ան
մէկ մ'ալ երեսս նայեցաւ , վերջը
ըսածս ըրաւ: Մէկ քանի օրէն վեր-
ջը իրեն մեծ տփով մը այն մարդա-
րիտներէն գնեցի , ու ըսի. « Տեսա՞ր ,
Յոննիկ , որովհետեւ դուն խօսքիս
հնազանդեցար՝ ես ալ ասոնք բոլոր
քեզի կուտամ: բայց քեզ տեսնեմ
որ որչափ ալ Աստուած քեզի կեանք

տայ՝ միշտ զօրաւոր հաւատք ունենաս, և Աստուծոյ վրայ դնես բոլոր յոյսդ»:

Յոննիկ իրաւցընէ չէր դիտեր թէ ինչ բանի համար մարդրիտները կրակը պիտի ձգէ . նոյնպէս Աբրահամ ալ չէր դիտեր թէ ինչու համար Աստուած իրեն պատուիրեց որդին զոհելու: Բայց Աստուած՝ մեղմէ խոնարհ հնազանդութիւն կ'ուզէ . անոր համար թէ որ ես ալ տս մտածելու ըլլայի՝ կրնայի իմանալ թէ ինչու համար Աստուած իմ զողութիւնս արգիլեց: Եւ եթէ Աստուծոյ ձայնին հնազանդելուս համար հաստատ հաւատք ալ ունենայի՝ կարելի է վարձք մ'ալ առնուի իրմէ . բայց նոյն ատեն բան մը չգրտայ: Ելայ գացի, բայց չէի դիտէր թէ ո՞ր կողմը դառնամ. ցուրտը ոսկորներուս մտեր էր, շունչս կը սառէր, մազերս փայտ կը դառնային, խոշոր խոշոր ձիւն կու գար: Բաց ասկէ ճամբան ալ կորուսեր էի, դիշերն ալ մութ, չէի դիտեր ինչ ընկամ, ուր եր-

թամբ։ Ո՞չ, ամեն թշուառութիւն
մէկէն գլուխս եկան . անօթութիւն,
ցուրտ, յօդնութիւն , մութ , և յու-
սահատութիւն՝ անոնցմէ աղատե-
լու։ Երկայն ատեն թափառական
պտըտելէն վերջը՝ շենքի մը լոյս տե-
սայ։ Թէ որ ուրիշ մարդ մ'ըլլար իմ
տեղս՝ ինչպէս պիտի ուրախանար
տս լոյսը տեսնելուն . ինչ խնտու-
մով դէպ ՚ի հոն երթալով պիտի
մտներ մէկ տաքուկ սենեակ մը ու
հանգստութիւն պիտի գտներ։ Բայց
ասանկ տան մէջ մտնել ինծի պէս
տղու մը համար չեր . ասանկ բանի
սիրտ չէի ըներ , վասն զի յոյս չու-
նէի։ Ալ մարդկանցմէ յոյսս բոլո-
րովին կտրեցի . վերջապէս մէկ
խեղճ տաղաւար մը աեսայ՝ խիստ
յօդնած ըլլալով ուզեցի երթալ հոն
գիշերը անցնել։ Բայց ո՞րչափ նե-
ղութիւններ կար ինծի ասանկ մէկ
գիշեր մը անցնելու . զգեստներս
պատառ պատառ եղեր էին . հոն
ալ ոչ խոտ կար ոչ յարդ՝ որ վրան
պառկիմ։ Թէպէտ քիչ մը ցուրտէն

աղատեցայ, բայց գիշերը անանկ մսեր էի՝ որ առաւօտը ելայ նէ չէի կրնար քալել. անդամներս փայտ դարձեր էին. կուրծքս ալ անանկ բռնուեր էր՝ որ արխւն փսխեցի :

Քանի որ ասոնք միտքս գան՝ կը զարմանամ թէ ինչպէս համբերեցի. հազիւ վրաս քիչ մը ուժ մնացեր էր ծնողացս տունը դառնալու, բայց ան ալ ակամայ ուղեցի, վասն զի հիւանդութեամբս անոնց հոգը աւելի պիտի շատցընէի. արդէն իրենք ալ ինծմէ աւելի ողորմելի էին: Բայց ինչ ընեմ, պէտք եղաւ որ վերջապէս երթամ տուներնիս. երբոր հասայ՝ ամենքս ալ մեր թըշուառութեանը վրայ սկսանք լալ: Անոնք կը գանգըտէին իրենց աղքատութեանը վրայ՝ որով ստիպւեցան զիս ասանկ ողորմելի վիճակի մէջ թողուլ. ես ալ աւելի կ'ուզէի մեռնիլ՝ քան թէ ինծմով ծնողացս հոգն ու նեղութիւնն աւելցընել: Երբոր առողջութիւնս դտայ՝ առջի թշուառութիւնս ալ մէկտեղ

գտայ . ծնողքս խենթ դարձեր էին ,
չէին գիտեր թէ ի՞նչ ընեն ինծի :
Արտերնին չէր քաշեր որ ես նորէն
երթամ անգութ մարդկանց դռնե-
րուն դիմացը ողորմութիւն մռւրա-
լով ձիւնի սառի մէջ խեղճ ողորմե-
լի մնամ . բայց տանը մէջ ալ սպա-
հել չէին կրնար , որովհետեւ պղտի
եղբարցս հազիւ հաց կը գանէին կեր-
ցընելու :

Երբոր ասանկ յուսահատած կե-
ցեր էինք , մեր երկնաւոր Հայրն
գթացաւ իր խեղճ ծառաներուն
վրայ : Օր մը բալխիր¹ մը մօտե-
ցաւ մեր տնակին . գեղացի մը որ
մօտի գեղը գացեր էր իր հարկաւոր
գործքին համար , մեր դիմացէն
անցնելու ատենը , « Բարեկամս ,
Յոհաննէս , ըսաւ հօրս . դու մէկ
տղայ մը ունիս՝ որ աղէկ կարդալ
գրել գիտէ , իսկ իմիններս բան չեն
գիտեր . աս ձմեռ կրնա՞ս ինծի զըր-
կել որ զաւկըներուս վարսլետու-

1 Գըզաք :

թիւն ընէ . գիտեմ որ դուն զինքը
կերակրելու կարողութիւն չունիս » :
Ա. Հ էմ կրնար պատմել՝ թէ երբ
առ խօսքս լսեցի ի՞նչ ուրախութիւն
ունեցայ . ասկէ աղէկ բաղդ մը չէի
կրնար դժնել թշուառութենէս ա-
զատելու : Խնտումէս սկսայ վեր
վեր ցատքել , ու գեռ հայրս բան
չըսած՝ ես ելայ ու ըսի . « Ա. ասոր
վրայ բան չխօսինք , ես պատրաստ
եմ դալու » : Ծնողքս ալ չէ չէին
ուղեր ըսել . անոր համար Աստու-
ծոյ փառք տուին որ ասանկ կեր-
պով մը մեզի օգնեց . շուտ մը իմ
աղքատիկ կապոցս պատրաստեցին ,
ու գեղացիին հետ դացի իրեն տու-
նը . բայց առաջ ծնողացս ու եղ-
բարցս տրտմութեան մնաք բարո-
վը ըսի :

Առաջուցըսեր եմ , թէ գեղը դըպ-
րատուն , չկար , և անոնք որ չէին
ուղերկամ չէին կրնար իրենց զաւկը-
ներուն կարդալ սովորեցնել , ուրիշ
մարդ մը կը բռնէին՝ որ մէկ երկու
շաբաթ կամ ամիս անոնց դաս տայ .

յայտնի է որ այնչափ ատենուան
մէջ մեծ բան մը սովորիլ չըլլար :
Նատք կային որ կարդալ ալ չէին
զիտեր . վասն զի տղան ինչուան
տասը , տասուերկուք կամ տասնու-
չորս տարուան չըլլար նէ՝ այբբենն
ալ սովորիլ չէին ուզեր : Ասոր հա-
մար շատ ատեն կ'անցընեն , քիչ
բան կը սովորին . և ուշ սովորելուն
սլատճառն ալ աս է՝ որ կամ տա-
րիքնին յարմար չէ բան սովորելու ,
կամ պղտիկուց ուրիշ բանի ետեկ
ընկնալով գլուխնին կարդալու գրե-
լու չիգար : Ասոնցմէ ՚ի զատ մէկ
մ'ալ ուամկին ծուռ կարծիքը կայ ,
որ մտքերնին դրեր են թէ աշխար-
հիս մէջ կարդալ գրելէն դժուար
բան չկայ . շատ անգամ ինչուան
ծնողըներն ալ՝ երբոր զաւակնին
քիչ մը տաքարիւն կամ աչքաբաց
տեսնեն , « Ապասէ , սպասէ , կ'ը-
սեն , քիչ ատենէն կարդալ սովորե-
լու ժամանակը կու դայ , այն ատեն
կը խելօքնաս » : Ասով տղաքն ալ
անանկ կը զզուին որ վերջը որչափ

ալ աշխատիս սրտերնին կարդալու
փափագ ձղելու՝ ճար չըլլար։ Գե-
ղին մէջի շատ տղոց դաս տալէն
վերջը՝ տեսայ որ մէկ երկուք հա-
զիւ գտնուեցան՝ որ ցաւելով գրքե-
րը թողուին. ընդ հակառակն շատը
չուզելով ձեռք կ'առնէին։

Բայց աս ալ գիտնալու է՝ որ հոն
տեղի տղաքը տան մէջ քիչ կը կե-
նան. վասն զի ամառը երբեմն ոչ-
խարնին արծելու կը տանին, եր-
բեմն ալ գետին բանելու կ'երթան.
իսկ ձմեռը երբոր անոնց ծնողքը
քիչ մը ատենուան համար վարպետ
մը բռնեն՝ աղաքը առաւօտուրնէ ին-
չուան իրիկուն սմբած կը մնան։
Ծնողքը կը ստիպեն՝ որ չուտով սով-
րին, որպէս զի օր մը առաջ վարպե-
տը ճամբեն։ Լ ման ասոնք այն Անդ-
զիացւոյն կը նմանին՝ որ Վիզալա-
տէն եկաւ բաղնիք մտնելու. բժիշ-
կը ասոր ըսեր էր՝ որ 24 անգամ
ջուրը մտնէ. ան ալ մտածելով թէ
ջուրը մտնելս աղէկ՝ բայց շուտ մը
աղատին աւելի աղէկ է, ամբողջ

օր մը 24 ժամ՝ ջրին մէջ կեցաւ։ Այ-
հա աս տղոց վարպետն ալ ասոր
նման կ'ընէ . գիտէ որ ծնողաց ու-
ղածն աղէկ չէ , բայց անոնք անանկ
ուզելէն վերջը՝ ինքն ալ անոնց խօս-
քին պէտք է հետևի , չէնէ չեն հաւ-
նիր . ինքն ալ իր պատրաստ բնա-
կարանն ու կերակուրը պիտի կոր-
սընցունէ , ձայնը կը քաշէ : Ասանկ
վարպետներ կամ տղայ կ'ըլլան , ինչ-
պէս ես ալ էի , կամ ծեր . անոր հա-
մար գեղին մէջը վարպետ ըսելը
կամ գործքէ փախչող մարդ ըսելը՝
մէկէ . թէպէտ վարպետ ըլլալը շատ
դիւրին բան չէ , որովհետեւ տեսակ
տեսակ բնութիւն ունող տղաք պի-
տի կրթէ , և անոնց յարմար կար-
դալու գրելու բան պիտի պատրաս-
տէ : Անանկ տղայ վարպետներուն ,
ինչպէս ես էի , մէկ դժուարութիւն
մ' ալ կայ , այսինքն իրենց պատի-
ւը միշտ աշկերտներուն դիմացը պա-
հել . և թէպէտ ես յարմարութիւն
ունէի զանոնք համոզելու , և կը ջա-
նայի որ անոնց թէ բան սովորեցնեմ

թէ սիրելի ըլլամ, բայց աս ամեն
բանէն վերջն ալ դարձեալ երբեմն
երբեմն տղաքը կը փախչէին՝ու ժա-
մերով չէին գար, և շատ հեղ աղ-
ջիկները հոն մնալով աւելի շատ կը
սովորէին։ Աս ալ դիտեցի՝ որ մայ-
րերը աւելի ջանք ունէին տղոց բան
սովորեցընելու քան թէ հայրերը, որ
անհոգ կ'ըլլային, և իրենք տարին
մէկ անգամ ալ գրքի երես չէին
նայիր։ Անոր համար ժամ ալ եր-
թան նէ՝ աղօթք ընելու կամ բան մը
լսելով սովորելու համար չեն կենար,
հապա իրենց բարեկամներուն հետ
դրսի կամ առուտուրի վրայ կը խօ-
սին. որովհետեւ ձմեռուան մէջ՝ ու-
րիշ ատեն չեն կրնար մէկզմէկ տես-
նել. վասն զի աս քաղքիս մէջ մար-
դիկ միայն ժամը մէկտեղ կը ժողո-
վին, ինչուան երսուն մղոն հեռու-
բնակիչ մէկ տեղ գալով։ Ահա իմ
քաղքիս դպրոցներն ալ եկեղեցի-
ներն ալ ասանկ էին. կարելի է թէ
հիմա աւելի աղէկ ըլլան։

Առջի տունը որ վարպետութեան

գացի՝ կարծածէս աւելի գժուարութիւն գտայ, վասն զի աշկերտներս ինձմէ մեծ էին, կարդալու ալ ամենեին սէր չունէին. բայց համբերութեամբ և հետերնին անուշութեամբ երթալով՝ կակղցուցի զիւրենք ալ՝ ու իրենց սիրելի եղայ։ Զմեռը անցնելէն վերջը՝ ես դարձեալ հովիւ եղայ։ Եօթը տարի ասանկ անցուցի. ձմեռը վարպետ, ամառը հովիւ։

Երբոր մէկ տեղէ մը նոր զիրք մը դտնէի՝ ետեւէ կ'ըլլայի որ ձեռք ձըդեմ, երթամ ծառի մը տակ նստիմ կարդամ. կը նայէի որ օդն ալ աղէկ ըլլայ, որպէս զի հանգիստ ըլլամ. և եօթնութանգամ կարդալով, գրեթէ բերնուց սովորածի պէս կ'ըլլայի։ Թէպէտ շատ անգամ կարդալս կիսատ թողլով կ'ելլէի նայելու թէ արդեօք ոչխարներէն մէկը մոլորերէ, և թէ որ անանկ բան մը պատահէր, մէկէն կ'երթայի կը փնտռէի։ Գէշն ան էր որ՝ երբեմն յանկարծ փոթորիկ մը կ'ելլէր կայծակնե-

րով, անձրևով, ոչխարները կովերը մէկմէկէ կը բաժնուէին, ասդիս անդին կը ցրուըտէին ծածքով տեղ մը գտնելու, որ այն տեղերը գրեթէ ամենեին չէր գտնուեր։ Ան ատեն ես խենթ դարձած մէկ մը հոս կը վազէի մէկ մը հոն, ու սարսափած ոչխարներն ու կովերը կը ժողվէի . հազիւթէ մէկալոնց քովը կը բերէի՝ մէկ մ'ալ ուրիշները կը ցրուէին։ Ասանկով թէպէտ ուզէի ալ բայց ատեն չէի ունենար որ ասփոթորկին վրայօք քովէս բաներ մըտածեմ. ինչպէս այն խելացի մարդն՝ որ բաց տեղ մը գտուելով՝ դիմացը կայծակ մը կ'իջնէ . վերջը ասոր կը հարցընեն թէշատ վախցա՞ր. — Ի՞նչ վախնալ, կ'ըսէ, ես միտքս դրեր էի որ մէկ փառաւոր պարոն մը պիտի իջնայ վերէն. չտեսողը չհաւատար:

Վերջի տարիները այնչափ նեղութիւն չքաշեցի . թէպէտ միշտ ըրածներս նոյն գործքերն էին. բայց քանիոր սրտիս մէջ կարդալու փափազը կ'եւելնար՝ ու կը տեսնայի որ

յոյս ալ չկայ՝ նորէն կը նեղուէի։
Այսպէս հինգ տարի ալ ձմեռները
զանազան տուներ վարպետութիւն
ըրի տղոց։

Ինծի մեծ կրթութիւն էր այսպի-
սի աշխատանքով համբերութիւն
սովորիլ, և բժամիտ մարդկանց բան
սովորեցընել։ Առվել ուղղվներուն
բան սովորեցընելը դժուար բան չէ.
բաւական է որ մէկը օրը դաս մ'առ-
նելու կարողութիւն ունենայ. բայց
անանկ մարդկանց բան սովորեցը-
նել որ չէ թէ միայն կարդալ չեն
սիրեր, հապա ուսմունքի ալ թշնա-
մի են՝ անոնց ինչ քաղցրութիւն ալ
ցուցընես՝ օգուտ չունի։ Աստուած
ինծի քիչ մը տուրք տուեր էր ուրի-
շի բան սովորեցընելու, անանկ որ
երբ քիչ մը վարժեցայ աս արհես-
տիս մէջ՝ շատին կարդալու սէր ծը-
գեցի։ Բայց պէտք է խոստովանիմ
որ աղքատութեանս ատենն ալ՝
քիթս տնկած կը պըտըտէի. և զիս
աշխատանքի անյարմար սեպելով՝
կ'ուզէի միշտ աղոց դասատու ըլլալ.

կուղէի ալ որ շաբաթը տղայ գլխու
հՉ փող առնեմ. որպէս զի կարե.
նամ խեղճ ծնողացս ալ օդնել. բայց
ուղածս չէի գտներ: Ուր էր թէ ան
ատենը իմ հաւատքս աղէկ մը ճանչ
նալով՝ իմ աշկերտներուս ալ ոռվ
րեցընէի: Թէալէտ միշտ անոնց ա
ռաւօտուան իրիկուան աղօթքնին ը
նել կու տայի, և ինչպէս որ իմ ծը
նողքս ինծի ըրին ես ալ զանոնք կը
յորդորէի առաքինի ու ջերմեռանդ
ըլլալու. բայց տկար և ցուրտ կեր
պով մը կ'ըսէի. վասն զի ես ալ ճշմա
րիտ հաւատք մը ու սէր մը չունէի
Աստուծոյ և մեր փրկչին վրայ: Շատ
կը ցաւիմ հիմա որ աս տղոցը սրտին
մէջ Աստուծոյ ճշմարտութեան սեր
մունքը չցանեցի. պէտք չէր որ աշ
կերտներս սրտիս մէկմէկ հոգն ըլ
լային: Աստուծոյ մեծ չնորհքն է՝ աս
տուածսիրութիւն աղդել իր ընկեր
ներուն սրտին: Ընդ հակառակն ով
որ կրնայ տղումը փրկութեան ճամ
բան սովորեցընել և անհոգ կ'ըլլայ՝
կը մեղանչէ: Քանի որ աս բաներս

կը յիշեմ՝ միտքս կու գայ այն պատ-
մութիւնը զոր շատ ատեն վերջը
կարդացի։ Հինգ տարուան աղջիկ
մը իր բարեպաշտ մօրը ջանքովը՝
փրկութեան և առաքինութեան ճամ-
բան պղտիկուցմէ կը սովորէր, և ինչ-
պէս որ լսեր էր՝ շատ անգամ կը մը-
տածէր աւետարանին խրաժներուն
վրայօք, Յիսուսի վարքը, արդար-
ներուն և մեղաւորներուն յաւիտե-
նական հատուցումը։ Օր մը ջերմե-
ռանդ կարդաւոր մը ասոնց տունը
կու գայ, մօրը հետ հոգեւոր բանե-
րու վրայ կը խօսի։ Պղտի աղջիկն
աթուի մը վրայ նստած՝ ուշադրու-
թեամբ անոր խօսքերուն մտիկ կը
դնէ։ Քահանան և ոչ անոր երեսը
կը նայի։ Երբոր խօսակցութիւնը
լմընցընելով դուրս կ'ելնէ, աղջիկը
կու գայ մօրը կ'ըսէ. «Մարիկ, կար-
ծեմ մեր վարդապետը չիհաւտար
որ ես ալ հոգի ունիմ»։

ԳԼՈՒԽ Բ

Երբոր տասնուշինգ տարուան եւ^շ
զայ՝ յարմար հասակ սեպելով՝ առ
ջի անգամ հաղորդութիւն առի :
Բայց այն քահանան որ ուրիշ տղոց
հետ զիս այս մեծ գործքիս պիտի
պատրաստէր, քիչ մը շահասէր
մարդը լլալով չկրցաւ ամենէն հար-
կաւոր բաներուն վրայ ալ մտա-
ծել և մտածել տալ: Իր չար օրի-
նակը այնպէս վնասակար էր եղեր
իր ժողովրդոցը՝ որ մեծ ու պղտիկ
ամեն անկարգութիւն կ'ընէին հա-
մարձակ. և թէ խրատ ալ լսէին՝
հոգերնին չէր. վասն զի երբոր քա-
հանան քարոզ տալու ըլլար՝ մէկն ալ
չէր հաւտար թէ սրտանց կը զրու-
ցէ ըստածը: Ես շատ հոգեսոր դըքեր

կարգացած ըլլալով՝ կ'իմանայի թէ
աս գէշ վիճակ է . խղճմոանքէս
կ'իմանայի թէ որ բանը աղէկ է որը
գէշ . թէպէտ և ոչ զիս ոչ զՅիսուս
աղէկ մը կը ճանչնայի , բայց սրր-
տանց առաջադրեր էի բարեպաշտ
ըլլալու . և եթէ գտնէի մէկն որ ինձի
իմ հաւատքս աղէկ մը սովորեցընել
ուզէր , ինչպէս ջանացող աշկերտ
պիտի ըլլայի : Կ'ուզէի ամեն առա-
քինութիւններ 'ի գործ դնել . և ա-
մեն բանէ մեծ կ'երեւէր ինձի՝ իմ
մկրտութեանս շնորհքը հաստատել
վրաս : Այն կիրակի օրն որ առջի
անգամ սրբութիւն սլիտի առնէի՝
քաշուեցայ իմ խեղճ խցիկս , ընկայ
Աստուծոյ դիմացը և բոլոր սրտանց
որչափ որ կրնայի ջերմեռանդու-
թեամբ իր շնորհքը և օդնութիւնը
խնդրեցի , խոստացայ որ միշտ իր
ուզածին պէս շարժիմ : Խրաւցընէ որ
շատ մը ատեն աս խօսքիս վրայ կե-
ցայ , բայց վերջը շատ տարի նորէն
սրտիս հանգստութիւնը կորուսի,
ինչուան որ վերջապէս աղէկ մը հա-

ւասքս ճանչցայ : Գիտէի որ մէկ քանի բանի կարօտութիւն ունիմ՝ բայց ի՞նչպէս անոնց պէտք է հասնիլ՝ ան չէի գիտեր . մէկ խելացի և բարեսլաշտ առաջնորդի մը կարօտէի :

Տղոց վարպետութիւն ընելէն ալ սիրոս գաներ էր . ես ալ տասնուհինգ տարուան ըլլալով՝ բաւական մեծցեր էի , ու կրնայի հօրս արհեստին ձեռք զարնել , զոր և վարպետ ըլլալէն վեր կը սեպէի : Ուստի հօրս քովքիչ ատենի մէջ հիւսնութիւնը աղէկ մը սովորեցայ , անանկ որ գեղին մէջի պէտք եղած բաները կը ռնայի ընել : Բայց ի՞նչ օգուտ երբ վաճառականը իր խանութը ամեն բարիքով լեցընէ՝ ու մէկն ալ գնելու չգայ : Ասանկ ալ ինծի եղաւ . միշտ կը հարցընէի թէ տուն շինող կայ , ովկ կ'ուղէ աթոռ կամ սեղան կամ դրասեղան կամ սնտուկ շինել տալ . բայց տեղէ մ' ալ ձայն ձուն չէր ելլեր . կարծես թէ ինչուան որ ես աս արհեստը սովորեցայ՝ ամենքն ալ

իրենց հարկաւոր բաները շինել
տուեր էին : Այսպէս երբոր նոր
բան մը չէին տար որ շինենք, հայրս
ու ես ձեռքի ունեցածնիս շուտ մը
լմընցընելէն վերջը՝ շատ հեղ պա-
րապ կը միայինք : Աս որ ասանկ
կըլլար՝ ինծի ուրիշ բան չէր մնար,
բայց եթէ հովիւ ըլլալ, նորէն ծոյլ
ու դատարկ կենալով ոչխարները
արծել : Թէ որ Աստուծոյ գործքերը
քիչ մը ճանչնալու ըլլայի, կամ եր-
կրիս եղած քարերը, մետաղները,
բոյսերը, միջատները, ինչպէս հիմա
զիտեմ, ո՞րչափ երջանկութեամբ և
առանց կորուստի կրնայի անցընել
այն ժամանակը՝ որ կամ պարապ կե-
նալով, կամ անկարելի բաներու
փափագելով անցուցեր եմ :

Հիմա որ աւելի գրքերու հետկ'ըլ-
լամ՝ քան թէ ընութեան վրայ մտա-
ծելու, ինչպէս կը փափագիմ այն
պարապ անցուցած ատեններս նո-
րէն գտնելու . և թէ որ այն Օրէ-
պոյի անապատներուն մէջ անցու-
ցած պարապ ժամանակս կարելի

ըլլար նորէն գտնելու՝ ուրախութեամբ կը վազէի հոն։ Երաւ է որ Աստուած քան մ' ալ չիմունար, և ամեն ծառին մեծնալու ժամանակն ալ անոր դիմացը համրած է, բայց մենք ալէ տք է որ երբեմն զղջանք այն ժամանակին վրայ՝ որ աղէկի բանեցընելու տեղ գէշի բանեցուցեր ենք։

Ամառը կամաց կամաց կ'անցնէր, բայց իմ տրտմութիւնս կ'աւելնար քանի որ կարդալու սէրը կը զգայի. մէկ մ' ալ կը մտածէի թէ ձմեռը ինչ պիտի ընեմ. վասն զի տղոց վարպետ ըլլալ ալ չէի ուզեր, հիւնութենէն ոչ հաց կը գտնէի և ոչ ալ աշխատանք։ Երկայն ատեն մըտածելէն վերջը միտքս դրի որ երթամ դերձակի քով աշկերտ ըլլամ, ու աս արհեստն ալ սովորելով կարելի է բան մը վաստըկիմ։ Գտայ դերձակ մը որ ուզեց զիս աշկերտ առնել, և անոր քովը քիչ ատենէն անանկ աղէկ սովորեցայ արհեստը՝ որ անկէ վերջը իմ հագուստներս

Ես կը շինէի : Բայց ասով ալ շատ
հեղ շաբաթներով պարապ կը մը-
նայի , կարելու բան մը չէի ունե-
նար . անոր համար պարապ մնացած
ատենս տանը մէջ պէտք եղած աշ-
խատանքներով կ'անցընէի , ինչպէս
ցորեն ծեծել , հնձել , դետին փո-
րել , և այլն :

Երկայն ատեն աս գործքերսընե-
լով անանկ աղէկ սովորեցայ որ ե-
թէ Աստուած ուղէր՝ կրնայի տուն
մը դարձընել : Իմ վիճակիս մէջ ա-
մենէն գէշն այն էր՝ որ հաստատ
տեղ մը բնակարան չունէի , անոր
համար մէկ մը ասդիս կ'երթայի մէկ
մը անդին : Տասը տարուանէ վեր
կարելի է քսան տեղ մը կեցայ ,
բայց միշտ միտքս դնելով որ այն
տեղերը երկայն ատեն չկենամ : Այլ
ձանձրացայ ասոնցմէ , մտածեցի որ
ուրիշ ճամբայ մը բռնեմ : Վերջա-
պէս որոշեցի որ երթամ ծնողքս
տեսնեմ ու անոնց հետ բնակիմ :
Տուն հասայ նէ հայրս հոն չէր ,
մայրս ալ ուրիշ անգամներէն աւելի

ծանր հիւանդ էր, անանկ որ հետը
խօսելու գացի նէ՝ զիս չճանչցաւ.
բայց ես իմ ով ըլլալս իմացուցի ի-
րեն. մօրս սիրտը տակնուվրայ ե-
ղաւ, ու հառաջելով՝ « Աստուած
օրհնէ զքեզ, տղաս » ըստաւ. խօսքը
լըմքնցնելու ատենը կեանքն ալ հե-
տը լմնցուց: Շատ տարի աս թշուառ
աշխարհիս մէջ նեղութիւններ քա-
շելէն ետև՝ հոգին զնաց անդիի աշ-
խարհը: Բայց աս բաժնուիլը սիրտս
անանկ կոտրեց՝ որ մտքէս չիկրնար
ելլել: Ա՛հ, Աստուած ողորմի հոգ-
ւոյդ, սիրելի մայր. ուր էր թէ օր
մ' առաջ քեզի եկած ըլլայի ու իմ
երախտագիտութիւնս ցուցընէի .
վասն զի դու ինձի համար շատ ար-
ցունք թափեր էիր, և անանկ ար-
ցունք՝ որ բանի մը հետ չեմ փոխեր:

Իսկ իմ վիճակս ինչ որ էր նորէն
նոյն մնաց: Տասնեւեօթը տարուան
էի, և միշտ կը մտածէի թէ ի՞նչ
ճամբով կրնամ ուսմունք սովորելու
փափագիս հասնիլ. վասն զի առանց
ասոր կարծէի թէ երջանիկ չեմ կըր-

նար ըլլալ։ Թէպէտ ամենեին տեղէ մ'ալ յոյս չունէի՝ բայց ամեն կարելի ջանքով կերպ մը կը փնտռէի փափագիս հասնելու։ Ա երջապէս Գառլշդատ գացի փորձ մ'ալ փորձելու. և աս բանիս համար մէկ երկու ամսուան բաւական ստակ ժողվեր պատրաստերէի։ Բաղդով դըպրատուն մը մտայ, ուրախութենէս ինք զինքս կորսնցուցի. քանի մը գթած մարդկանց հետ տեսնուեցայ որ իմ խեղճութեանս վրայ ցաւակից եղան։ Ա արպետս ալ ինծի հետ բարեկամացաւ, և կը ջանար որ իր կողմէն կրցած բարիքը ընէ ինծի. իր յանձնարարութեամբ քաղքին մէջ մէկ քանի տունէ երբեմն զիս կը կանչէին, և շաբաթը անդամ մը իրենց տան մէջ կերակուր ուտելու հրաման տուին ինծի։ Ասիկայ մէկ կողմանէ ինծի մեծ մխիթարութիւն եղաւ, բայց մէկալ կողմանէ ալ հոգ մը. վասն զի կը մտածէի թէ ուրիշներուն աւելորդ բեռ մը կըլլամ։ Ասկէ զատ ուրիշ մտմտուք մ'ալ

ունէի կերակրի վրայօք . վասն զի
հոն ամեն օր աղէկ կերակուր մը
կը գտնէի , բայց իմ ստակս լմըն-
նալէն վերջը՝ պատառ մ'ալ հաց պի-
տի չկրնայի գնել : Աս մէկ դի թող ,
ձմեռն ալ եկաւ . հագած զգեստ-
ներս՝ թեթև ամառուանլաթեր էին .
սենեակս ալ կրակ վառելու կարո-
ղութիւն չունէի . և միշտ գպրատու-
նէն ելլալէս վերջը՝ ցուրտ տեղ մը
կը մնայի : Բայց ասով ալ վրաս հի-
ւանդութիւն մը չեկաւ , որովհե-
տեւ ցուրտն ալ անօթութիւնն ալ
ինծի նոր բան մը չէին . անոր համար
ամեն օր զիս երջանկութեան հա-
սած կը սեպէի աս քաղաքը գալուս
համար , որովհետեւ կարդալու փա-
փագիս հասայ :

Ամառը դասերը դադրելու ատենն
եկաւ , թէպէտ եթէ ինծի թողուխն՝
ես ամենեին դաս առնելէ չէի դադ-
րեր . կարդալը ինծի հանդստու-
թիւն և ուրախութիւն կը բերէր ,
անոր համար ասանկ ատենն ինծի
մեծ աշխատանք և նեղութիւն կ'ե-

րԱԷՐԻ. Բայց ես միջոց մը գտայ աս
ատենս աղէկ բանի բերելու. ուզե-
ցի դառնալ հայրս տեսնելու, զոր
մօրս մեռնելէն վերջը աւելի կը սի-
րէի. բայց ճամբայ ելլելու ատենս
վրաս հիւանդութիւն մ'եկաւ, պէտք
եղաւ որ քանի մը օր ալ հոն մնամ:
Քիչ մը որ վրայ եկայ՝ չսովասելով
առջի առողջութիւնս գտնելու՝ ճամ-
բայ ելայ, բայց աս անհամբերու-
թիւնս ինծի շատ ծանր նստաւ.
վասն զի տասը մղոն ճամբայ ը-
նելէս վերջը՝ վրաս սաստիկ ջերմ
մ'եկաւ. ուստի գեղ մը հասա-
ծիս պէս՝ սկսայ աղաչել շատոնց
որ զիս տուներնին առնեն. բայց ա-
մենքն ալ կը վռնտէին: Ես ալ տես-
նելով թէ վրաս ալ քալելու ուժ
չմնաց՝ խեղճ խղիկ մը գտայ ու հոն
քիչ մը յարդի վրայ ընկայ: Զերմս
ալ խիստ սաստկացաւ, երեսներս
անանկ ուռեցան՝ որ աչուըներս
թաղուած բան չէի տեսներ: Երկու
օր ասանկ առանց ուտելու խմելու
միս մինակ հոն մնացի. երրորդ օրը

կին մ'եկաւ հոն, և տեսնելով որ ես
առանց հարցընելու իր բնակարանը
մտեր եմ սկսաւ բարկանալ. « Քե-
զի կ'ըսեմ, տղայ, ըսաւ, ելիր կոր-
սուէ, աս քու տեղդ չէ. թէ որ հոս
մնաս՝ կը մեռնիս, և գլուխնուս նե-
ղութիւն կը բերես։ Իսկ ես չէ թէ
միայն տեղէս շարժելու՝ հասլա պա-
տասխան մ' ալ տալու ուժ չունէի։

Աս խեղճ վիճակիս մէջ միտքս
ընկան իմ անհոգութիւններս հո-
գեոր ճամբու մէջ. նորէն ուխտ ըրի
որ եթէ Աստուած ինձի առողջու-
թիւն տայ՝ իր պատուիրանքները
հաստատ պահեմ։ Բայց աս ջերմե-
ռանդութեանս անկատար ըլլալը
անկէ կ'իմացուի՝ որ Աստուծոյ հետ
պայման դնելու մը պէս՝ թէ որ ին-
ձի օգնես՝ քեզի կը ծառայեմ կ'ը-
սէի։ Բայց Աստուած իմ միամտու-
թեանս նայելով անարժանութիւնս
չիշեց ու իր գթութիւնը ցըցուց. և
անանկ շուտ ինձի օգնեց, որ այն
կնոջը խօսելէն ժամ մը վերջը վրաս
ուժ մ'եկաւ, ցաւերս դադրեցան և

բոլորովին առողջացածի պէս ելայ
ճամբայ ընկայ : Ո՞հ, այս Աստուծոյ
ըրած քարերարութեանը չեմ կրնար
ինչպէս պէտք է շնորհակալ ըլլալ .
բայց միայն կը ջանամ շմոռնալու :
« Թագաւորի խորհուրդները պէտք
է ծածուկ պահել , բայց Աստուծոյ
դորձքերը յայտնել » :

Երբոր հօրս տունը հասայ ամենքս
ալ շատ ուրախացանք . ես չեի կը ը-
նար ընտանեացս պատմել՝ թէ ինչ-
պէս Աստուծած ինծի օգնութեան
հասաւ , և միշտ զիս հոգաց . հայրս
ալ շատ կը փափագէր որ իմ նոր
սկսած արուեստս առաջ տանիմ .
վասն զի տեսաւ որ ուրիշ դրսի ա-
րուեստներով չեմ կրնար բաղդս
գտնել : Իրեք շաբաթ հօրս քով կե-
ցայ և իրեն կ'օգնէի . պարապ ա-
տեններ ալ հետս բերած գրքերս կը
կարգայի ու կը սովորէի : Երբոր ուս-
մանց ատենը մօտեցաւ՝ պէտք ե-
ղաւ որ անկէ երթամ . բայց չէ ա-
նանկ տրտմութեամք՝ որով ուրիշ
հեղ կ'երթայի կամ ոչխար արծե-

լու, կամ տղոց վարպետ ըլլալու, կամ առանց գիտնալու թէ ինչ պիտի ընեմ. անանկ ատեն աչուրներէս արցունք չէր պակսեր, երթալու ատենս ալ կը կարծէի թէ փուշի վրայ կը կոխեմ. իսկ աս անգամուս ուրախութեամբ ելայ. վասն զի անանկ բանի պիտի երթայի՝ որուն գիշեր ցորեկ կը փափագէի: Եւ իրաւցընէ դպրատուն հասնելէս վերջը տեսայ Աստուծոյ նոր հայրական գթութիւնն ալ, որ միշտ կը սկսի իրենները սիրել՝ դեռ անոնք զինքը չճանչցած ու չսիրած. անոր համար ամեն մարդ կրնայ ըսել աս խօսքս. «Թէ որ ինքը իմ վրաս հոդ չտանէր՝ ես յաւիտեան զինքը գտնելու ետեէ չէի ըլլար»:

Գարլցդատ հասածիս պէս՝ դպրատան մեծաւորը զիս կանչեց՝ ու քաղքին մէջի տան մը վարպետ դրաւ. ուր որ իրեք տղոց դաստու պիտի ըլլայի և վրանին աչք պիտի ունենայի. ես ալ հոն պիտի բնակէի, կերակուրս ալ հոն պիտի

ուտէի : Յօժարութեամբ յանձն առի
աս բանս . վասն զի ալ անկէ վերջը
ուրիշներուն գլուխը չէի ցաւցըներ
որ ինծի ողորմութիւն ընեն , որուն
փոխարէն ալ չէի կրնար ընել . վասն
զի մարդս անանկ հալարտ է որ չու-
զեր յօժար սրտով ուրիշի ձեռքէ ,
Աստուծոյ կողմանէ ալ ըլլայ , բա-
րիք առնել . ինչուան կը գտուին
մարդիկ որ **Ա**ստուծմէ ալ բան չեն
ուզեր , որպէս զի իրմէ սլարդե-
մ' առած չսեպուին :

Ասկէ վերջը նայեցայ ատենս ա-
նանկ բաժնել որ աւելի օգտակար
ըլլայ . իմ գասընկերներուս հետ
դպրատունը դաս կ'առնէի , տունն
ալ աշկերտներուս դաս տալու բա-
ւական ատեն կը գտնէի : **Ա**սոնցմէ
աւելցած ատենն ալ ուրիշ տղոց
բան կը սովորեցնէի (որովհետև լա-
տին լեզուի և թուաբանութեան
մէջ բաւական առաջ դացեր էի .)՝
որպէս զի ուրիշներուն ալ օգնեմ ,
ստակալ վաստըկիմ , որով վրաս
գլուխս հոգամ ու գրքեր դնեմ : Իսկ

իմ զուարճութեանս կամ ուզածս
կարդալու միայն գիշերը կը մնար :
Եւ որովհետեւ բան սովորելու ու ուս-
ման մէջ առաջ երթալու խիստ շատ
սէր ունէի , քանի մը ժամ ալ քունս
մէկ զի կը թողուի՝ զրբերու հետ ըլ-
լալու համար : Հագուստս ու ոտքի
ամաններս ես կը շինէի . թէ որ ըս-
տակ ունենայի չուխայ կը գնէի ու
կը նստէի ես կը կարէի . ուրիշ բա-
նի ոչ հոգ ունէի և ոչ կարօտու-
թիւն . կը ջանայի կոկիկ զդեստ հագ-
նիլ , վասն զի տեսայ որ անանկ
թափթփած լաթերով մարդկանց ե-
րեսը չէին նայիր : Կար կարելն ալ
գիշերը կ'ընէի . վասն զի ցորեկը ա-
տեն չունենալէս զատ , կը խպնէի
ալ ուրիշներէն . թէ պէտ ամընալու
բան մը չէր անոնց դիմացը այս
բանս ընել , որ իրենք չէին ալ զի-
տեր :

Ուսմանց մէջ շատ յաջող էի ,
դասընկերներուս մէջ միշտ առջինն
էի , վարպետիս ալ սիրելի . բայց
երբ ուրիշներն անխոհեմութեամբ

իմ դիմացս իմ ջանքիս և յաջողութեանս վրայ կը խօսէին , ես ալ հրպարտութեամբս կը հաւտայի և կ'ուռէի . անձնասիրութիւնը մեղքի տեղ չէի դներ , վասն զի չունէի անձշմարիտ քրիստոնէական հոգին . անոր համար կը նայէի որ ամեն բանի համբերեմ , միայն թէ իմ դասիս մէջ առաջինն ըլլամ : Ահա չորս տարի այսակէս անցուցի : Հոռմերէն կը կարդայի Աւետարանը , և Քսենոփոնի ու Լուկիանոսի գործքերը . լատիներէն ալ աղէկ կը խօսէի , ու հին հեղինակներէն կարդացի Կ . Նեպոսը , Սալուստիոսը , Կեսարը , Վիրագիլիոսը , Ովրատիոսը , Կիկերոնի և ուրիշ հեղինակաց մէկ քանի գրուածները : Թուաբանութիւնը և երկրաչափութիւնը տեղն 'ի տեղը սովորեցայ , վեր 'ի վերանց մ' ալ աշխարհագրութիւն և բնական պատմութիւն . մէկ խօսքով՝ հարկաւոր բաները սովորեցայ , բայց Աստուծոյ օրինաց այբբենն ալ չէի գիտեր , միայն ասոր մէջ շատ տղէտ էի :

իմ վարպետներս ալ զիս ասանկ բանի չէին յորդորեր . ես ալ անանկ վառուեր էի արտաքին ուսմունքները սովորելու՝ որ հոգեոր գիտութիւնները և ոչ յիշեցի , ոչ ալ կը մտածէի թէ հարկաւոր է Աստուծոյ պատուիրանքներն ալ աղէկ գիտնալ . միտքս դրեր էի թէ սուրբ գրոց մէջ զրած են Աստուծոյ պատուիրանքները , բայց չէի կարծերթէ անոնց մէջ ըլլայ ամեն ուսմանց հիմք , և ամեն ճշմարտութեան կանոնները . թէ որ ասոնք գիտցած ըլլայի կարծեմ շատ ջանքով ետևէ կընկնայի զանոնք սովորելու . բայց ես ընդհակառակն սոսկալի մթութեան մը մէջ կը քալէի : Փա՛ռք Աստուծոյ , որ վերջապէս զիս աս անկարգ ճամբէս , մանաւանդ թէ անհաւատութենէն աղատեց . և իր ողորմութեամբն անվեաս պահեց այն վիճակին մէջ ուր մեղանչելու վրտանգներ շատ կային , հասակակից մարդիկներէ ալ չար օրինակ անպակաս : Անոր համար շատ կը վա-

խէի գասրնկերներուս հետ շուտով
բարեկամութիւն կապելու . և գե-
ղացի մ' ըլլալով հետերնին անանկ
ծանր կ'երթայի՝ որ միշտ վրաս կը
խօսէին , ծաղը կ'ընէին . ես ալ ըը-
նութեամբ ասանկ խօսքերէ շուտով
առնօւող ըլլալով կը նայէի որ կըր-
ցածիս չափ հեռանամ անոնցմէ :
Բայց ամենէն դժարն ան էր՝ որ ես
անոնցմէ առաջ երթալով ուսման
մէջ , և շատ գովութիւն լսելով՝ ա-
նոնց նախանձը կ'եւելնար . չէին
կրնար քաշել , ու զիս կ'ատէին :
Բայց աս նախատինքները ինծի շատ
օգտակար դեղ եղան ան անուշ գո-
վասանքներուն դէմ , վասն զի ա-
նոնցմով հպարտութիւնս կը խո-
նարհէր և չափիս մէջ կը մնայի : Աս-
կէ ալ զատ այն ընկերներուն հետ
ժամանակ կորսնցընելէն ալ ազա-
տեցայ . երբ ընկերներս իրենց խել-
քին ուզածին պէս ընելով՝ տեսակ
տեսակ փորձանքներու մէջ կ'ընկ-
նէին : Ո՛չ , հազար անդամ փառք
Աստուծոյ որ զիս անվասո պահեց

անանկ ատեն՝ որ ոչ զինքը կը ճանչ-
նայի և ոչ կը փնտռէի. իր ողոր-
մութիւնն էր որ զիս պահեց և ինծի
օդնեց՝ ինչուան որ իրեն դարձայ:

Գառլդատի մէջ ինչ որ կը սով-
րեցնէին բոլորն ալ սովորելէս վեր-
ջը՝ մտածեցի որ եթէ անկէ վերջը
հոն կենամ՝ ժամանակս պարապ պի-
տի անցնի. կ'ուղէի որ համալսա-
րան մը մտնեմ, բայց ինչպէս կա-
րենամ ընել չէի գիտեր. վասն զի
հայրս առաջ ինչ էր հիմա ալ նոյն
աղքատն էր, ինծի ալ ոչ մէկը կտա-
կաւ ժառանգութիւն թողուցեր էր,
և ոչ ողորմութիւն մը. իսկ ուրիշ-
ներու վարպետութիւն ընելովս այն-
չափ ստակ միայն կը վաստըկէի որ
կարենամ զգեստս հոգալ, մէկ եր-
կու գիրք գնել. ասոնցմէ դուրս
քիչ ստակ կ'աւելնար: Ես աս քչին
ալ գոհ ըլլալով՝ ճամբայ ելայ Լուն-
տի համալսարանը երթալու. չէ թէ
Աստուծոյ կարողութեանը և ողոր-
մութեանը վստահացած, որ միշտ
աղէկներուն կ'օգնէ, հապա կոյր

յուսով՝ թէ Աստուած ինչպէս որ
զիս ինչուան հիմա պահեց՝ ասկէ
վերջն ալ կը պահէ։ Բայց Աս-
տուած իրաւցընէ որ իր սիրելի զա-
ւակաց պէս զիս ալ կը հոգար, և
կ'ուզէր որ ես ալ իրեն դառնամ.
անոր համար յանցանքներս երեսս
զարկաւ թողուց որ աչքս բացուի
և իր գթութիւնը ճանչնամ և զին-
քը պատուեմ։

ԳԼՈՒԽ Գ

Յաջողութեամբ հասայ Լունտ
քաղաքը, և վերջապէս փափագս
կատարուեցաւ. ալ ուղածիս սլէս
կրնայի կարդալու հետ ըլլալ: Բայց
ուրախութիւնս երկայն չիրշեց. ու-
նեցած ստակս կէս մը ճամբան, կէս
մ' ալ քաղաքը հասած ատենս գոր-
ծածեցի լմընցաւ. դարձեալ կարօ-
տութեան մէջ ընկայ: Ինչպէս եր-
բեմն նաւեր՝ երկայն ճամբորդութե-
նէ վերջը ամեն վտանգներէ անցնե-
լով կու գան Շուետի ցամաքին կը
մօտենան, և հոն նաւահանդստին
քովի ժայռերէն կը փարատին, ես
ալ անոնց նման եղայ: Ընելիքս չէի
զիտեր. բայց Աստուած ուրիշի ձեռ-
քով և ուրիշ ճամբով դիս փափա-

զիս հասուց : Քաղքին աղնուական .
ներէն մէկը՝ տղոցը համար դաս-
տիարակ մը կը փնտռէր . իմացաւ
ուրիշէ որ Լունտի մէջ վարպետի մը
քով կայ մէկ մը իր ուղածին յար-
մար . լսեր էր մէկէ որ ես աղքատու-
թեանս համար համալսարանը պիտի
թողում ելլեմ : Աս մարդս զիս կան-
չեց և հարցուց թէ կ'ուզես այս
բանս . ես ալ մէկէն յանձն առի ,
յուսալով որ մէկ երկու տարուան
մէջ բաւական ստակ կը ժողվեմ նո-
րէն համալսարանը մտնելու : Ան
ալ ինծի յանձնարարական թուղթ
մը տուաւ , որով գացի այն աղ-
նուականին տունը , որ քաղաքա-
վարութեամբ զիս ընդունեց : Անկէ
վերջը նոր վիճակ մը ունեցայ . սկը-
սայ մարդու կարգ անցնիլ : Ինծի վա-
յելուչ զգեստներ հագուցին , և քա-
ղաքավարութեամբ և սիրով սով-
րեցուցին թէ ինչպէս կրնամ ես ալ
անուն հանել : Աղնուականը՝ որ շատ
անգամ տանը մէջ երևելի մարդիկ
հիւր կ'ունենար՝ ի հարկէ կը խանէր

տանը մէջ՝ անանկ վարժապետ մը
ունենալու՝ որ մարդու չերևայ .
ինծի ալ շատ օգտակար բան էր
մարդկանց հետ վարուիլ սովորիլը ,
զոր դեռ չէի գիտեր , և առանց ա-
նոր՝ վերջի ունեցած վիճակս չէի
կրնար առաջ տանիլ . իմ տէրս ալ
շատ բարեսիրտ մարդ ըլլալով՝ կը
նայէր որ ձեռքէն եկած օգուտն
ընէ ինծի . իր զաւկներուն պէս կը
հոգար զիս : Այսպիսի կեանքը ին-
ծի շատ նոր էր . բանի մը կարօտու-
թիւն չունէի . ուղածիս չափ կ'ու-
տէի , կը հագուէի , զիս սիրողնե-
րու և պատուողներուն հետ կը
տեսնուէի :

Այնչափ թշուառութեամբ ան-
ցուցած տարիներէս վերջը , դտայ
աս բարիքներու տարին . բայց մէկէն
'ի մէկ խիստ շատ դտայ . թշուառու-
թիւնները մարդուս հոգւոյն աւելի
օգտակար են , քան թէ յաջողու-
թիւնները . այն ազնուութիւնը զոր
կը ջանայի վրասցուցընել՝ շատ շա-
հաբեր չեղաւ ինծի : Քանի որ հա-

գած փայլուն զգեստներս , և մարդավարութեան դասերս միտքս գային՝ կարծէի թէ ես առաջուցնէ աղէկ մարդ մ'եղեր եմ . բայց աղէկութիւնն միայն դրսուանց էր , ներսէն առջինէն աւելի գէշ էի : Երբոր ազնիւքար մը վարպետ կերպով մը կը կորեն՝ վրայի խորտուքորդութիւնը կորսնցնելով աւելի փայլուն կ'ըլլայ , բայց իր ծանրութիւնը պակսելով՝ բուն գինը կը պակսի : Ինձի ալ աս հարստութեանս վիճակը վրտանգաւոր եղաւ . վասն զի ան աղքատութեանս ատենը ունեցած հոգու ու ջանքս վերցուց ինձմէ . ալ այն առջի բարդողիմէոսն չէի , որուն սրտին մէջ կարդալու և գիտուն ըլլալու փափագը կը վառէր : Անկէ վերջը օրը եօթը ժամ չէի կարդար . հապա այսչափ բարիքներ տեսնելով՝ ես ալ երբեմն ինչուան ինը տասը ժամ ուրիշները կը կարդացընէի , իմ հարկաւոր ուսմունքներս մէկդի թողլով . առջի ջանքս մարեցաւ գնաց . վառվուն երեա-

կայութիւնս ալ առջինին պէս չէի
բանեցըներ, հապա պարապ ատեն-
ներս միայն ոտանաւորներ շինե-
լով կ'անցընէի: Չէի մտածեր որ եթէ
երկնքի համար չէ՝ երկրիս համար
կ'ապրիմ. վախճան մը չէի որոշած,
խելքիս փչածին պէս կ'երթայի.
Աստուծմէ ալ հեռացեր էի. չէ
թէ արտաքին ջերմեռանդութիւն-
ներ չէի ըներ, կամ աղօթքս ու
ժամ' երթալս կը մոռնայի, չէ. հա-
պա մութի մը մէջ կ'երթայի հե-
թանոսաց գրքերը կարդալով, և
կ'ուզէի զիս լուսաւորել անանկ լու-
սով մը՝ որ շատ հեռու է ճշմարտու-
թեան լուսէն, որ արեէն աւելի
զամեն բան կը լուսաւորէ: Գրակա-
նութենէ զատ սովորեցայ քիչ մ' ալ
աստղաբաշխութիւն, բուսաբանու-
թիւն, բնագիտութիւն և հանքա-
բանութիւն. զԱստուած մոռնալսվ՝
սնոր տեղ ընութեան բաները սկը-
սաց քննել. և ջանք ընելով աս ուս-
մունքներուս մէջ առաջ գացի. բայց
հպարտութեանս անանկ կ'երկար

թէ ես շատ մեծ բաներ սովորեր եմ.
ասով իմ մտքիս մթութիւնը աւելի
թանձրացաւ. բնութեամբ գովուիլ
սիրելով՝ աւելի կը ջանայի մարդ-
կանց հաճոյ ըլլալու՝ քան Աստու-
ծոյ, թեպէտ և Աստուած Երբեմն
երբեմն սիրտս կը դրդէր՝ որ իրեն
դառնամ և զինքը սիրեմ:

Ամեն գիտութեան և բնական
ուսմանց վրայ սէր ունենալով՝ փա-
փագ մ'եկաւ որ դասերու դադրե-
լուն ատեն ընկերներուս հետ Շուե-
տի մէջ ճամբորդութիւն ընեմ, բայց
անանկ որ իմ աղնուական տէրս ալ
մէկտեղ գայ: Աս ճամբորդութիւն-
ները չէր նմաներ անոնց՝ որոնք կ'ը-
նէի Գառլշդատէն հօրս տունը եր-
թալու, կամ գեղէ գեղ պտըտելով
բնակարան մը փնտոելուս. հիմա
ամեն անցած տեղերնիս ինչ տես-
նալու բան որ կար՝ ամենն ալ մէ-
կիկ մէկիկ տեսնելով հետաքրքրու-
թիւնս կը լեցընէի: Երբոր Դրեղա-
լայի մէջ կամուրջի մը վրայէ չորս
հինգ հարիւր ոտք բարձր տեղէ մը

վար թափած ջրոց սահանքը կը տես-
նէի , կամ Տանէ մորայի մէջ իրեք
չորս հարիւր ոտք խոր երկաթի հան-
քերը , կամ Ֆուլինի մեծ պղնձի
հանքը՝ որուն քով 200 պատա-
ռուածքներ կան հանք հանելու ,
կամ Օրպրոիլի տուներուն ծածքը՝
որոնց վրայ հող լցած ըլլալով տե-
սակ տեսակ բոյսեր կը բուսնին , ե-
րևակայութիւնս շատ կը զուարձա-
նար . տեսայ շատ բաներ՝ որոց իմ
անապատներու մէջ ոչխարներու և
արջառներու հովուութիւն ըրած ա-
տենս կը փափագէի :

Ասանկ ճամբայ ընելով Աթոքհոլմ
հասանք , որուն փառաւոր շէնքերը
դիս շատ զարմացուցին : Հոն տե-
սայ Ռուսաց կայսեր մեծին Պետ-
րոսի շինած նաւը , զոր Բեդրապուրկ
տանելու ատեն՝ Շուետք յափշտա-
կեցին : Բայց ամեն բանէն աւելի
զմայլեցայ երբոր մեծ սրահի մը մէջ
Շուետի բոլոր թագաւորներուն
պատկերները տեսայ , որոնք իրենց
ատենին սովորութեան զէնքերը հա-

գած էին և ձիու վրայ հեծած : Ընդ-
հանրապէս տեսայ որ թէ քաղքին և
թէ գեղերուն ժողովուրդը շատ ջեր-
մեռանդ են . Ժամը իննին պովորու-
թիւն էր Ժամ ըսելու , և ատենին
կը գտուէին հոն . անանկ որ առանց
հարկաւոր պատճառի մը մէկն ալ
դուրս չէր ելլեր Ժամէն . քաղքին
դռներն ալ կը գոցէին , որպէս զի
եթէ մէկն իրաւացի պատճառ մ'ու-
նի ըսէ անանկ անցնի . կիրակի օ-
րերը միայն հարկաւոր ու մեծ բա-
ներու համար հրաման կար ասդին
անդին երթալու : Զինուորներուն
մէջ ալ հողեոր կրթութիւնը պա-
կաս չէր . երբոր գունդ մը տեղ
մ'երթալու ըլլար՝ ամեն դասին մէջի
զինուորները առաւօտը կանուխ զօ-
րապետին դրանը դիմաց կը ժող-
վէին , ու իրեք կարգ բաժնուելով
զօրապետին անունը կու տային , ան
ալ իրենց երենալով զիրենք կը բա-
րեէր ըսելով . «Բարի լոյս , կտրիճք» .
անոնք ալ մէկ բերան պատասխան
կու տային . «Աստուծոյ բարին , զօ-

րապետս» : Վերջը անոնց գնդապետն քիչ մը առաջ կ'անցնէր, ու դիմացնին կայնած գլխանոցը կը վերցընէր ու բարձր ձայնով առաւտեան ազօթքը կ'ըսէր . զինուորներն ալ ցած ձայնով պատասխան կու տային : Ազօթքէն վերջը զօրապետն հրաման կու տար որ երթան, ըսելով . «Աստուած ձեզի հետ ըլլայ, տղաքս» . զօրքն ալ մէկ բերան պատասխան կու տային, «Աստուած գքեզ օրհնէ, սիրելի զօրապետս» : Նոյնպէս իրիկունն ալժամը վեցին նորէն զօրապետին դրանը դիմացը ասանկ կ'ընէին : Ասանկ ալ երբ գունդ մը զէնք հագնելու ըլլար փորձի համար՝ նոյն արարողութիւնը կ'ընէին . նախ ան գնդին գլխաւորն զօրքերը կը բարեէր, վերջը անոնք ալ բարձր ձայնով զինքը կը բարեէին : Փորձը լըմըննալէն վերջը հրաման կու տար որ երթան, ըսելով . «Շատ շնորհակալ եմ ձեզմէ այսօր» . անոնք ալ՝ կեցցես, պատասխան կու տային : Եր-

բոր մէկ գունդ մը պահպանութիւն
ընելէն վերջը պիտի երթար՝ տաս-
նապետը կ'ըսէր, «Շատ շնորհակալ
եմ ձեզի, որ ասանկ աղէկ պահպա-
նութիւն ըրիք»։ Ամեն գունդի մէջ
մէկ մէկ ողորմութիւն բաժնող կար-
նոյնպէս ամեն դեսպաններու հետ
ալ մէկ մը կը գտնուէր։ Այսպիսի
ջերմեռանդական նշաններ, և հո-
գեոր գործքերու յարգութիւնը ին-
ձի շատ աղէկ բան կ'երեէր, թէ-
պէտ և սովորութիւն մը և ար-
տաքին արարողութիւն մը դարձեր
էր. բայց ես ալ անկէ վեր բան մը
չէի գիտեր։ Բայց ասոնցմէ դուրս
ականջիս կը զարնէր ժողովրդեան
մէջ սոսկալի երդմունքները, որ աւե-
լի զինուորներուն ու նաւավարնե-
րուն բերնէն կը լսէի։ Հիմա միտքս
կ'ընկնի ան խօսակցութիւնը՝ որ Ա-
մերիկացի քահանայ մը ձկնորսի մը
հետ ըրաւ, կարելի է որ դուք ալ
կ'ուզէք լսել։

«Մէկ օր մը, ըսաւ, աշխարհակա-
նի զգեստով ծովուն եզերքը կը պը-

տըտէի, տեսայ որ ձկնորսի նաւ մը
կայ. տէրը մէջը նստած՝ ամեն անցնե-
լու դառնալու տտենս սոսկալի երգ-
մունքներ, հայհոյանքներ կ'ընէր.
նաւակին մօտեցայ, ու ըսի ձկնոր-
սին. «Բարեկամ, գիտե՞ս որ ես ամե-
նեին քու արհեստէդ չեմ հասկը-
նար. ըսէ ինձի ատոնք ի՞նչ ձուկ են»:
— Ասոնք մուրինա են, ըսաւ:
— Մուրինա. ի՞նչպէս կը բռնէք
զանոնք:
— Կարթին ծայրը խայծ կ'անցը-
նենք ու անով կը բռնենք:
— Իշովիշովից ալ բռնած ունիս:
— Շատ:
— Անոնք ալ ասոնց պէս կար-
թով կը բռնես:
— Զէ, վասն զի անոնք խայծին
չեն մօտենար:
— Ուրեմն ամեն ձկան յարմար
իր որոգայթն ալ ունիս:
— Ասոր տարակոյս չկայ:
— Հապա եղերէ որ առանց խայծ
անցընելու կարթիդ՝ ձուկ մը բռնած
ըլլաս:

— Այս, ան ալ անցած տարի
սկատահեցաւ. ծովեզերքէն քիչ մը
հեռացայ ձուկ բռնելու համար, ու
կարթիս փայտը պատրաստելու ա-
տենս կարթը առանց խայծի ծովը
ինկաւ. ինծի պէս անխելք ձկան
մէկն ալ մէկէն 'ի մէկ կըլլեց ասե-
զը, ես ալ շուտ մը վեր քաշեցի ա-
ռի ձուկը:

— Աս նոր բան է. բայց ես ալ
չատ անգամ սատանային արհեստը
քուկին ըրածիղ նմանցուցեր էի.
որ տեսակ տեսակ կարթեր ունի
այլ և այլ կերպ խայծերով, ամեն
տեսակ մեղաւորներու համար, որ-
պէս դի սիրածնին խածնեն. միայն
երդմունք ու հայհոյանք ընողնե-
րուն համար՝ կարթին վրայ խայծ
չիղներ, անոնք եթէ միայն կարթն
ալ տեսնեն մէկէն կու գան կը կը-
լեն ծայրը:

Զկնորսը աս լսելով ձայնը վար
քաշեց, սկսաւ ըսածիս վրայ մը-
տածել. և իրմէ հեռանալու ատենս՝
լսեցի որ հոն եղած ուրիշ մարդու

մը կ'ըսէք . « Ինծի հաւանական կ'երևի թէ սա մարդը կարգաւոր պիտի ըլլայ » :

Ես ալ երբոր Աթոքհոլմի նաւազարներուն ասանկ համարձակ մեծ մեծ երդումները կը լսէի՝ Ամերիկացիքահանային պատմութիւնը միտքս կու գար . բայց որովհետեւ նոյն ատեն ես ալ անանկ եռանդ մը չունէի ընկերներուս հոգին վաստըկելու , հոգ չէի ըներ որ անոնց դէմ կենամ , ու ծանր կերպով մը խօսելով ցուցընեմ թէ ինչ մեծ մեղք է ըրածնին :

Աթոքհոլմէն դարձանք իմ տիրոջատեղը . բայց թէ որ բոլոր ճամբորդութեանս ատենը տեսածներս պատմելու ըլլամ՝ ատեն չի բաւեր . թէպէտիմ վրաս ալ տեսածներուս վրայ ալ մտածելու համար որոշած ատենս՝ ասանկ անանկ անցաւ , առանց իմանալու թէ անկէց ինծի ինչ վնաս կ'ըլլայ : Օրինակի համար , իմ հայրենիքս եղած ատենս , երբոր Ծընունդ կու գար՝ ես իմ առանձնու-

թեանս մէջ բարի մտածութիւններ
կ'ընէի . իսկ հոս ընդհակառակն ա-
սոնք չընելէն զատ՝ ծննդեան օրը
իմ տիրոջս ընտանեացը հետ իր աղ-
գականներուն տունը գացի, ուր որ
ամեն տեսակ զբօսանք ու փուճ
մխիթարութիւններ պակաս չէին .
Շուետի մէջ բարեկամ ընտանեաց
ընկերութեան մէջ քանի մը նոր ու
ախորժելի սովորութիւններ կան .
մէկ տեղ 12 և ինչուան 20 հոգի կը
ժողովին խօսակցութեան, որոնց
մէջ աղջական չեղողն ալ կրնայ
մտնել . ասոնց հիւրասէր բարբը
շատ հակառակ էր անոնց՝ որոնք գե-
ղերը պտըտելու ատենս տեսայ, ուր
ամեննեին օտարսիրութիւն չկար-
կարծեմ յարմար է հոս յիշել Փրիո-
տոսի այն խօսքը որ ըսաւ . «Թէ որ
ձեր ընկերներուն բարիք ընէք՝ մեծ
բան մը չէք ըներ . վասն զի մաքսա-
ւորներն ալ ատիկայ կ'ընեն» : Դար-
ձեալ . «Թէ որ կ'ուզես հարկինք ը-
նել, մի կանչեր կերակուրի քու
հարուստ բարեկամներդ, եղբայր-

ներդ ազգականներդ ու դրացիներդ, որոնք կրնան քեզի ուրիշ կոչունքով մը փոխարէն ընել. հապա երբոր հարկինք ընելու ըլլաս՝ կանչէ աղքատները, անդամալոյծերը, կաղերը ու կոյրերը. անտենը Աստուած դքեզ կ'օրհնէ. որովհետև անոնք քեզի չեն կրնար փոխարէն ընել, բայց դուն ըրածիդ վարձքը անդիի աշխարհքը կը գըտնես» :

Ով որ մէկ երկու անգամ մէկ տուն մը երթայ գայ՝ իրեն հետ ազգականութեան պէս կը կապուին, թէ ծեր ըլլայ՝ թէ տղայ ըլլայ՝ հոգչէ. անանկ որ միշտ անկէ վերջը անոր եղբօրորդի կամ հօրեղբայր կը կանչեն, և այդ անուան յարմար կը վարուին հետը. ուստի թէ որ մէկը ուղէ ստոյգը գիտնալ՝ կը հարցընէ՝ ազգականութեա՞ն եղբօրորդի է թէ բարեկամութեան։ Ասանկ եղբօրորդիները մէկալ ազգականներուն հետ կը հրամցընեն ամեն ուրախութեանց և ծննդեան խաւիծին

զոր իրենք ժխղկրոյ կը կոչեն։ Շուեւ
տի մէջ մարդ չգտնուիր որ ծննդեան
օրը աս վարսակէ եփած կամ խար-
կած կերակուրը չուտէ։ Աեղանը
լմբննալէն վերջը ամենն ալ մէկմէ-
կու ընծաներ կու տան, որոնց որ
այնչափ ատենէ 'ի վեր կը սպասէ
ան ընկերութիւնը. աս ալ տեսակ
տեսակ կերպով կ'ընեն։ Օրինակի
համար մէկը ըսեմ. յանկարծ աս
ժողովրիս մէջ երեսը դիմակ ան-
ցուցած մարդ մը կը մտնէ, կամ
Մաճառի, Խաղախի, թղթատարի
զգեստով մարդ մը կու գայ, կոնա-
կը ծանր սնտուկ մը կամ կողով մը
շալկած, անանկ որ հազիւ կարենայ
վերցընել. վար կ'իջեցընէ ու շուտ
մը կը թողու կը փախչի։ Վերջը
սնտուկը կը տանին տանը խաթու-
նին՝ որուն անունով որ եկած է.
մէկէն ուռն, աքցան կը բերեն որ
բանան. խաթունն ալ կը յուսայ որ
մէջէն աղէկ բան մը գտնէ։ Մէկ
մ'ալ ծրարին վրայ ուրիշ հասցէ մը
կը գտնեն, ան ալ հոն գտնուած

ազնուականներէն մէկուն ուղղած։
Ան ալ կ'առնու աս նամակնե-
րուն կապոցը, վրայի թուղթը կը
հանէ, մէջէն ուրիշ մը կ'ելլէ. ան
երկրորդն ալ, տասներորդն ալ,
քսաներորդն ալ մէկիկ մէկիկ ին-
չուան ետքը հանելէն վերջը, վեր-
ջապէս կը հասնի մէկ լաթէ կապոց
մը՝ որ զգուշութեամբ գոցած է. բայց
եկու նայէ որ այսչափ աշխատանքէ
վերջը՝ անոր վրայ ալ ուրիշ հասցէ
մը կը գտնեն, որ մօտի տուներուն
մէջ եղած մէկումը զրկուած է. ուս-
տի կապոցը անոր կ'երթայ. ան ալ
շատ մը բանալէն վերջը՝ կը գտնեն
որ անիկայ առջի տանը խաթունին
զրկուած է։ Ան ալ կ'առնէ կը բա-
նայ. մէկ մ'ալ այն մեծ կապոցին
միջէն որ եօթ ութ օգգա կու գար,
չորս հինգ տրամի պղտի ընծաներ
կ'ելլէն. հոն եղած տասը կամ տա-
սուերկու հոգին ան ընծաներէն մէկ
մէկ երկերկու կտոր կ'առնեն, իրենց
մեծ ուրախութիւն կ'ըլլայ։ Երբեմն
ալ յանկարծ տանը գուռը կը բա-

նան ու չորս դիէն պըլլուած կա-
պոցը ներս կը նետեն, ու բարձր
ձայնով Ժիւլքլափ, այսինքն, ծնըն-
դեան ընծայ, պոռալով շուտ մը
զուոը կը գոցեն. ու մէկէն 'ի մէկ
դարձեալ դրանը զանդակը կը զար-
նեն՝ իմացընելով թէ նոր մարդ մը
եկաւ: Այսպէս խաղալով, մէկ
կողմէն ալ օղիին գաւաթները պար-
պելով՝ երկրորդ օրը մէկմէկէ կը¹
բաժնուին: — Ի՞նչպէս է աս պատ-
մութիւնը, հաւնեցաք. — ինչ որ
է, հոս հարկաւոր բան մը կայ մտա-
ծելու: Ասանկ ծննդեան օր կ'ըլ-
լայ. այսպիսի սուրբ տօն մը այս-
պէս կ'անցընեն. քրիստոնէին կը
վայլէ անանկ տօն մը ընել, ուր
Քրիստոս չգտնուիր, և ան ուրա-
խութիւնները գրեթէ իրեն համար
չեն, ոչ ալ իրեն հանդիսաւոր
ծննդեանը յիշատակին համար: Ի-
րաւցընէ Ծննդեան օրը ուրախու-
թեան օր մ'է, և ան մէկմէկու զըր-
կուած ընծաներն՝ անշուշտ Աստու-
ծոյ ըրած մեծ և սքանչելի ընծային

յիշատակն են, որով դՅիսուս ղըր-
կեց յաշխարհ . քայց երբոր մենք բո-
լորովին պատճառը մոռնալով՝ ար-
տաքին նշանին վրայ կապուինք, եր-
բոր Աստուծոյ մեզի ըրած մեծ և ան-
բաւ ընծան մոռնալով՝ բարեկամ-
ներնուս ընծաներուն աչք կը տըն-
կենք, կարելի բան է որ աս մեծ
տօնին շնորհքին արժանի ըլլանք .
կամ երբոր բոլոր գիշերը աս աշ-
խարհական զուարճութիւններով
անցընենք՝ ի՞նչ խելքով վերջը կըր-
նանք Աստուծոյ դիմացն ելլել և
հոգեւոր արարողութիւնները կա-
տարել. կարծեմ թէ այսպիսի զբօ-
սանաց մէջ ամենքն ալ նոյն օրուան
շնորհքը կը մոռնան : Աս խօսքերս
ըսելէս վերջը՝ գոնէ սա ալ ըսեմ,
որ ատեն անցնելէն վերջը երբոր
Աստուծոյ շնորհքով միտքս լուսա-
ւորեցաւ, քանի որ աս ըրած աշ-
խարհական զբօսանքս միտքս գար՝
ամօթէս գետին կ'անցնէի : Հիմա
գանք մեր պատմութեանը :

Աս ատեններս թէպէտ դեռ

միտքս չէր հասած Աստուծոյ գթութեանը վրայ՝ որ Յիսուսի ձեռքով մեզի ըրաւ, բայց փափագ մ'ունէի եկեղեցական ըլլալու . այս մտքով ասդիս անդին իյնալով՝ վարդապետարան մը մտայ, ուր որ քիչ ատենէն վերջը՝ փոքր աստիճաններն առի, տիրացու եղայ, ետքն ալ սարկաւագ ձեռնադրուեցայ : Մէկէն սրտիս փափագ մ'եկաւ քարոզ տալու . ինչպէս շատ տարի առաջ պղտիկութեանս ատեն իմ ոչխարներուս ու կովերուս կ'ուղէի քարոզ տալ . իսկ հիմա բաւական կը սեպէի զիս քրիստոնէից բազմութեան մէջ քարոզ տալու : Հրաման առածիս պէս՝ մէկէն սիրտ ըրի, ետեւէ ետեւ երկու անգամ քարոզ տուի, ես հաւնեցայ . երբորդ անգամ քարոզ տալէս վերջը՝ մէկ քաղաքացի մը եկաւ ինծի ու հրաման ուղեց համարձակ խօսելու . և սկսաւ ըսել թէ քու քարոզդ լսելով ինծի մեծ շահ եղաւ, շատ չնորհակալ եմ. գիտեմ որ սրտիս մէջ

շատ մեղաց արմատներ կան, բայց
չեմ գիտեր թէ ինչ գեղ պէտք է ը-
նել անոնց՝ որ ազատիմ. անոր հա-
մար քու խրատներուդ կարօտ եմ։
Ես երբ այս խօսքը լսեցի՝ կանգ առի,
չէի գիտեր թէ ինչ ըսեմ. բայց քիչ մը
գիտցած աստուածաբանութեանս
լուսովը ցուցի անոր Աստուծոյ պա-
տուիրանքները, և թէ պէտք է զա-
նոնք հաստատ պահել։ Բայց անի-
կայ ասով գոհ չեղաւ. ինքը սկսաւ
ինձի քրիստոնէական վարդապե-
տութիւնը անանկ յայտնի և հաս-
տատ կերպով մը ցուցընել որ ես
պաղած մնացի. անկէ վերջը ուզեցի
որ ես իր աշկերաը ըլլամ, ան իմ
վարպետս. և շատ ատենքովը կենա-
լով միշտ իրմէ լսածներս միտքս կը
պահէի, որովհետև Աստուծոյ ճամ-
բան ճշմարտութեամբ կը պատմէր.
Ես իմ վրասնայելով շատ կը խալնէի.
անկէ ետքը սկսայ փափագիլ ճշմա-
րիտ քրիստոնեայմը ըլլալու. և ե-
րեակայութիւնս՝ որ զիս ուզածին
պէս կը շարժէր՝ չափի մէջ դրի։

Աստուծոյ մէկ շնորհքովը մէկէն
այն միտքս դրած մեծ մեծ բաները
փլան. իմ ինձի համար վառած լոյսս
մարեցաւ, սլատրաստած պաշարս
ալ բանի չեկաւ. Ակսայ հոգեոր կե-
րակուրին անօթութիւնն իմանալ,
որ ինձի նոր բան մ' էր: Այն ատեն
ըսի անառակ որդւոյն պէս. «Ել-
լեմ երթամ հօրս քով»: և ասանկ
ընելով՝ իմ երկնաւոր հայրս ալ իր
անքաւ դթութեամքը ելաւ դիմացս
եկաւ: Այն ատեն իմ սիրելի փըր-
կիչս ելաւ զիս փնտռելու, ու ինձի
նոր կեանք մը տուաւ: Ես ալ հիմա
իմ վրաս փորձած ըլլալով կը վկա-
յեմ, թէ մարդու մը ամենէն վր-
տանդաւոր վիճակը ան չէ՝ որուն
մէջն որ բարիք մը չկտնելով կը
կարծէ թէ պիտի կորսուի երթայ.
հապա այն է, որուն մէջ կը կարծէ
թէ շիտակ ճամքով կ'երթայ, և հո-
գին մեռածի պէս ըլլալով՝ բանի
մ' ալ կարօտութիւն չիմանար: Ա-
ռոր յարմար պատմութիւն մը կար-
դացի շատ ատեն վերջը, հիմա հոս

յիշեմ. « Բարեպաշտ բայց խղճահար կին մը կ'երթայ իր խոստովանահօրը՝ սրախն ցաւերը պատմելու. կը վախեմ թէ, կ'ըսէ, Աստուծոյ շնորհքը սրտիս մէջը չըլլայ. ահ, ես մեռայ կորսուեցայ գացի: Քահանան՝ որունքով իր որբեվարիքոյրն ալ կը բնակէր իր մէկ հատիկ վեց տարուան դաւակովը՝ ասոր կ'ըսէ. « Փիչ մ'առաջ լսեցի որ կը պոռային թէ Յոհաննէսը ջրհորը ինկաւ. Ես ալ մէկէն ամեն բան թողուցի ու բակը վազեցի գացի. տեսնեմ որ քոյրս տրտմած՝ տղուն մահուանը վրայ կու լար. մէկէն 'ի մէկ իմ սիրտս ալ դող ելաւ, վազեցի ջըրհորին քով ու կանչեցի. Յոհաննէս, մեռեր ես. — Հրամեր ես, քեռի վարդապետ, մեռեր եմ, ըսաւ: Իմ ան ատենը ծիծաղս եկաւ երբոր լսեցի որ ինքն իր բերնով մեռեր եմ կ'ըսէ »:

Ես ալ իմ վրաս եղած աս յանկարծական փոփոխութիւնը չեմ ուղեր սնապարծութեամբ ցուցընել,

բայց ծածկել ալ չեմ կրնար : Անկէ
վերջը սկսայ շատ մը թեթևոլիկ
գործքերէս ետ կենալ . աւելի ծանր
ու քաշուող եղայ . Աստուածաշունչ
շատ կը կարդայի , շատ հեղ ալ
մտքով աղօթք կ'ընէի՝ պէտք եղած
տեղը : Իմ խօսքս ալ մտածմունքս
ալ Աստուծոյ դառնալէս վերջը՝ փո-
խեցի , անանկ որ ամեն բանի մէջ
կ'ուզէի Աստուծոյ կամաց համեմատ
շարժիլ . ինչուան շատ խելքը նօսր
տղաք ալ որ ան տունը կու գային ,
վրաս կը զարմանային , բայց վերջը
ծիծաղելով ծաղր ընելով կ'ըսէին .
« Մեղք , մեղք , ասանկ շատգէտ ու
խելացի պատանին՝ բոլորովին փո-
խուեր , ամեն բան մոռցեր է » : Բայց
ես անոնցմէ ծաղր ըլլալուս վրայ
չէի տրտմիր . կը մտածէի՝ որ Աս-
տուած ուրիշ կերպ դատաստան
կ'ընէ վրաս , որուն հիմա աւելի սի-
րելի եմ : Աստուծոյ վրայ քիչ սէր
ունեցող մարդկանց առջին՝ առջի
համարմունքս կորուսի . բայց Աս-
տուծոյ դիմաց աւելի մեծ յոյս մ'ու-

նեցայ : Միտքս կու գար ան թրու-
սիացի յիսնապետը , որ ճամբորդու-
թիւն մ' ընելով՝ օդուն աւրըւե-
լուն համար մտաւ պանդոկ մը , և
ուզածէն աւելի ստիպուեցաւ հոն
մնալու . ուստի ատենը պարապ
չանցընելու համար՝ գիրք մ'ուզեց ,
անոնք ալ Պոսիւէին գրքերէն մէկը
տուին : Ակսաւ կարդալ . կը կարծէր
թէ նոր աշխարհ եկեր է , և աղէկ
ուշադրութեամբ կարդալով՝ անանկ
ախորժեցաւ , որ տեսնելով ուղղա-
փառ հաւատոց ճշմարտութիւնը՝ ու-
զեց նորաղանդութիւնը թողուլ . և
անանկ ալ ըրաւ : Երբոր իր ընկեր-
ները սկսան ծաղր ընել , ինքն ալ
անոնց ծիծաղելով ըսաւ . «Զէք լը-
սած որ թագաւորներ ալ ատենօք
հաւատքնին փոխեր են : — Անանկ
է , ըսին , բայց հոն ուրիշ պատճառ
կայ եղեր . շատը թագաւորութեան
հասնելու համար ըրին : — Երկուք-
ներնուս ըրածին տարբերութիւնը
աս է՝ որ անոնք երկրաւոր թագի
համար ըրին , ես՝ երկնաւորին » :

Աս միջոցիս մէջ սրտիս փափազ
մ' ալ եկաւ, երթալու խեղճ հեթա-
նոսներու Աւետարան քարոզելու .
վասն զի զանոնք աւելի ողորմելի
կը սեպէի, քան թէ իմ հայրենեացս
մէջինները . վասն զի թէ և ասոնք
ալ իրենց հաւատքը աղէկ մը չէին
գիտեր, բայց գոնէ Աստուծոյ խօս-
քը կը լսէին քարոզի մէջ, և միայն
թէ որ ուղէին կրնային ուրիշի ձեռ-
քով ինք զինքնին ճանչնալ: Իսկ
հեթանոսներն ամենեին ասանկ
բան լսած չըլլալով՝ աւելի անոնց
պէտք էր քարոզել զԱստուծած: Ա-
հա ասանկ կը մտածէի . և որով-
հետեւ դեռ աղէկ մը խոնարհու-
թիւն չէի սովորած, և իմ տկարու-
թիւնս ու աղէկութեան ճամբուն
մէջ անհաստատ ըլլալս չէի ճանչ-
նար, կը կարծէի թէ անհաւատ-
ներուն մէջ երթամ զարմանալի
բաներ պիտի ընեմ. սկսայ պատ-
րաստուիլ մեծ մեծ պատերազմնե-
րու՝ որ սատանային հետ պիտի ը-
նէի: Կարդացերէի որ Պօղոս առա-

քեալ իր ձեռքով կ'աշխատի եղէր,
բայց սակայն այնչափ ժողովրդոց
ալ աւետարանը քարոզեր է . իսկ
ես մէկ արհեստ չէ, հասլա մէկ քա-
նի մը գիտէի, անոր համար ինձի
շատ գիւրին կ'երեւէր ան հեթանոս-
ներուն մէջը աշխատանքով ապ-
րուստս հոգալ: Ասոնք ասանկ կ'ը-
սէի մտքէս, վասն զի չէի գիտեր որ
շատ ջերմեռանդ ընկերութիւններէ
քարոզիչներ կը զրկուին կռապաշտ-
ներուն մէջ ալ: Ասկէ 'ի գտտ աս
ապահովութիւնն ալ ունէի՝ որ կը
յուսայի թէ ինչպէս որ Աստուած
զիս իմ հայրեննեացս մէջ իր շնորհ-
քովը պահեց, և ամեն նեղութիւն-
ներէ ազատեց, այսովէս ալ ուրիշ
երկիրներու մէջ իմ վրաս հոգ կը
տանի, որովհետեւ ինքն է Տէր բո-
լոր աշխարհիս: Ահա ասանկ խելքս
միտքս քարոզիչ ըլլալ էր, անանկ
որ թէ որ յարմար միջոց դանէի՝ մէ-
կէն շիտակ կ'երթայի Ամերիկա:

Բայց ամ միջոցիս մէջ ուրիշ փոր-
ձանքի մ'ալ պատահեցայ, որով

քիչ մնաց պիտի մոլորէի: Ինչպէս
որ առաջըսի՝ քարող տալու շատ
փափագ ունէի, և հրաման առնե-
լէս վերջը ստէալ ստէալ ալ կու
տայի, բայց չէթէ ինչպէս որ պէտք
է աղէկ կ'ըսէի, հապա անանկ տաք
կերպով մը՝ որ շատերը կը փափա-
գէին լսել. ինչուան հեռու տեղերէ
տասը տասուերկու ժողովրդապե-
տութեան մարդիկ կը վազէին կու
գային քարոզս լսելու: Շատ բարե-
պաշտ մարդիկ ալ կային՝ որ քրիս-
տոնէական հաւատքը տեղն 'ի տե-
ղը աղէկ սովորեր էին իրենց ժո-
ղովրդապետէն, բայց անիկայ մե-
ռած ըլլալով՝ երբոր իմ սրտէս ե-
լած տաք քարոզները կը լսէին՝ շատ
կ'ուրախանային, իմ վրաս ալ հա-
մարմունք կ'ունենային: Թէպէտ իմ
դիմացս ասանկ գովութիւններ չէին
խօսիր՝ բայց ես կ'իմանայի. հը-
պարտութիւնս ալ չուզելով ցուցը-
նել՝ աղէկ կեղծաւոր մը եղայ. ա-
նոր համար հոգեւոր ճամբու և գի-
տութեան մէջ աղէկ առաջ չէի եր-

թար. Եւ եթէ Աստուած վրաս չգթար
հպարտութեանս գերի պիտի ըլլայի:

Երկու տարի աս ըստ ազնուակա-
նիս քով վարպետի պէս կենալէս
վերջը, այն բարեբար անձերէն որ
զիս սիրով կը հոգային՝ հրաման առ-
նելով աշնան մէջ նորէն համալսա-
րանը մտայ, որպէս դի կիսկատար
ուսմունքներս լմնցընելով՝ մտքիս
դրածըյաջողի: Ուստի մեծ ջանքով
սկսայ աստուածաբանութիւն, ե-
կեղեցական պատմութիւն և ուրիշ
հաւատոյ մասունքները սովորիլ: Մէկ
բարեկամիս յայտներ էի՛ թէ ես քա-
րողիչ կ'ուղեմ ըլլալ, ան ալ ինծի
խորհուրդ տուաւ որ տեղ մը կըր-
թութեան տուն մը կայ, անոր մե-
ծաւորին գնա քեղի կրնայ օգնել:
Այս մարդս զիս վարժապետի ա-
նունով ուղեց տունը առնել, խոս-
տանալով որ կրցածին չափ ինծի
օգնէ. ես ալ յանձն առի, ու նո-
րէն ուսմունքներս քանի մը ամիս
երեսի վրայ թողուցի. ու նոր տա-
րիէն սկսած ինչուան երկու տարի

աս նոր պաշտօնիս մէջ մնացի : Առ
միջոցիս տեսակ տեսակ առիթնե-
րով աղէկ մը իմացայ մարդուս բնու-
թեան տկարութիւնը, և աղէկ մը մեր
հաւատքին ճշմարտութիւնը սովորե-
լու ետևէ եղայ : Աշխատանքս ալ
պակաս չէր. վասն զի այն տանը մէջ
տասնուվեց տասնեռութ տղայ կա-
յին, ամենն ալ մէկ մէկ տեսակ գըլ-
խու տէր. նոյնպէս ուսմունքնին ալ
կարգ կարգ, ոմանք գեռ այբ բեն
կը սովորէին, ոմանք տեսակ տեսակ
լեզուներ : Ասոնց ամենուն վրայ
հոգ տանիլ որպէս զի ատեննին
աղէկ անցընեն՝ չէի կրնար, անոր
համար ոմանց ես մասնաւոր դաս
կու տայի որ իրենք ալ ուրիշներուն
օգնելով առաջ քաշեն : Աակայն ա-
սով ալ չկրցայ բաւական ատեն
գտնել իմ ուսմունքներուս . անոր
համար գիշերները սկսայ հրէարէն
աստուածաշունչը կարգալ, որ ինծի
շատ օգուտ ըրաւ : Իսկ նոր կտա-
կարանը շատ անգամ յունարէն
կարգացեր էի . բայց միշտ նոր բա-

ներ կը գտնէի անոր մէջ ալ, վասն զի աստուածաշունչը հին լեզուներով կարդալը շատ կ'ախորժէի: Խսկ երբ ուրիշ պարապ ատեն գտնէի իտալերէն, գերմաներէն, գաղղիարէն և անգղիարէն գրքեր կը կարդայի:

Ասոնք աղէկ, բայց ես կարծած առիթսչգտայքարողիչ ըլլալու անհաւատներու մէջ . ասով տըրտմած յուսահատութեան մէջ ընկայ . չէի գիտեր թէ ինչո՞ւ Աստուածայսչափ կ'ուշացընէ փափագս լեցընելու . թէպէտ վերջը իմացայ որ աս փափագիս մէջ չափէն աւելի եռանդ ու կիրք կար . ու Աստուածոյ ուղածին բոլորովին հնագանդ չէի ըլլար, երբ իմ փափագս չէր կատարուեր: Վարպետութիւն ընելէս ալ յոյս մը չէի տեսներ, ինքն իրենս ալ կ'ըսէի, թէ «Աստղաքները ինչ աղէկ բաղդ ունին՝ որ հոս կրնան ճշմարտութեան ճամբանսովրիլ իսկ հեռու աշխարհներու մէջ հազարաւորներ կան որ բան մ' ալ լսած

չեն հոգւոյ փրկութեան վրայօք .
մեղք չէ՞որ հոս ատենս կորսնցընեմ
անանկբաներ սովորեցընելով՝ որ չըլ-
լայ ալ կ'ըլլայ, ուր կռապաշտներուն
մէջ բիւրաւոր մարդիկ կան որ մու-
թի մէջ կը պտըտին, ամենէն հար-
կաւոր գիտութիւնն ալ չեն գիտեր,
անբանի պէս առանց զԱստուած
ճանչնալու կ'անցընեն կեանքերնին:
Բայց ես թէ որ չեմ կրնար անոնց
քարոզիչ ըլլալ՝ գոնէ երթամ իմ
հայրենիքս, հոն տեղն ալ կարօտ
մարդիկներ կան, անոնց հոգւոյն
համար աշխատիմ. ալ աղէկ է մէկ
մարդու մը փրկութեան ճամբան
սովորեցընել, քան թէ ամենուն՝ բո-
լոր աշխարհիս լեզուները :

Աս մոքով նորէն աս երրորդ ան-
գամ համալսարան մտայ՝ ուսմունք-
ներս լմնցընելու . սեպտեմբերէն
ինչուան Ծնունդ՝ անանկ աղէկ ա-
տենս բաժնեցի՝ որ աստուածաբա-
նութեան քննութիւն տալու պատ-
րաստ եղայ: Երբոր քննութեան մէջ
երեսս ճերմակ ելայ, մտած եցի գառլ-

շդատ երթալ քահանայ ձեռնաւ-
դրուիլ բայց ոչ ճանչցող մարդ մ'ու-
նէի , ոչ ստակ . վասն զի ան վերջի
տեղը վարժապետութիւն ընելով
վաստըկած ստակս՝ համալսարանին
մէջ գործածեցի , ուր որ վաստըկիլ
չկար : Բայց Աստուած ինծի անանկ
ուրախութեան առիթ մը տուաւ՝ որ
աղքատութիւնս մոռնալով՝ ստի-
պուեցայ իր անչափ գթութիւնը օրհ-
նել , որով զիս հոգաց տղայութե-
նէս 'ի վեր : Առվրեցայ որ ով որ
խոնարհի Աստուծոյ դիմացը՝ Աս-
տուած անոր աղաչանքին կը լսէ .
ես ալ բոլորովին իրեն վստահացայ .
բայց չէի գիտեր , թէ Աստուած ինչ
ճամբով իր ձեռքը վրաս պիտի եր-
կընցընէ և օգնէ :

Գեղացիին մէկը պատմեց , թէ
« Քիչ ատեն առաջ երազիս մէջ
տեսայ զՅիսուս փառաց մէջ՝ իր հա-
զարաւոր հրեշտակներուն հետ . .
բայց շատ տրտմեցայ , երբոր Յի-
սուս անցնելու ատեն ամենեին վը-
րաս չնայեցաւ . « Արդեօք շտեսաւ

զիս ըսի. մէկ մ'ալ նայիմ որ մէկէն
'ի մէկ դարձաւ ինծի ու ըսաւ. «Կ'ու-
զես իմ սիրոյս համար բան մը ընել
— Այո՛, Տէր իմ, պատրաստ եմ, ը-
սի. ինչ որ ունիմ՝ ան ալ քեզմէ է,
ուստի բոլորն ալ քեզի կը նուի-
րեմ» : Աս միջոցիս սենեկիս դուռը
կը զարնէին, մէկէն անկողնէս վեր-
ցատքեցի, տեսնեմ մէկ քանի հո-
գի եկեր կ'աղաչէին որ շուտ ըրէ
հեծիր գնայ քաղաք ու բժիշկը կան-
չէ հիւանդի մը համար, որ մեծ վր-
տանգի մէջ է : Այն ատենը իմացայ
երազին խորհուրդը . շուտ մը ան-
կողնէս ելայ, ճին քաշեցի, վազե-
ցի քաղաք. գիշեր անձրև չնայեցայ.
ուրիշ անգամ այսպիսի ատեն ա-
նանկ բան ըրած չունէի » :

Չեմ գիտեր ասանկ ազդարարու-
թեամբ մը, եթէ Աստուծոյ ուրիշ
հրամանով մը, հարուստ խաթուն
մը՝ զոր ամեննեին տեսած չէի, ինծի
աս թշուառ վիճակիս մէջ բաւական
գումար մը ստակ խաւրեց . ես ալ
Աստուծոյ ընծային պէս ուրախու-

թեամբ ընդունեցայ ու մէկէն նոր
զգեստ կտրեցի. վերջը ելայ մէկ
գեղի մը ժողովրդապետի քով գա-
ցի. ասոր գեղին քով ուրիշ ժողո-
վրդապետութիւն մ' ալ կար՝ որ
քահանայ չունէր. ես հոն մէկ քա-
նի ամիս քարոզներ տալով՝ ժողո-
վուրդը մէկքերան ուզեցին զիս ժո-
ղովրդապետ ընել։ Ես ալ արդէն
յուսահատեր էի անհաւատներու
մէջ քարոզիչ ըլլալու. անանկ մը-
տածմունք միտքս ալ գար՝ երազի
պէս կ'անցնէր. վասն զի, թէ որ
Աստուած ուզեր զիս հեթանոսնե-
րուն քարոզիչ ընել, կ'ըսէի ինքն
իրենս, ինչուան հիմա առիթ մը կու-
տար աս խորհուրդս 'ի գործ զնե-
լու։ Միտքս զրի որ աս գեղին ժո-
ղովրդապետ ըլլալէն աղէկը չկայ։

Շատոնց միտք ունէի մէկ մը վիե-
նա երթալու, կը մտածէի ալ որ ան-
հաւատներուն մէջ զրկուելու քա-
րոզիչները 'ի հարկէ զիս ալ արհես-
տաւորի մը պէս կրնան առնուլ. ես
ալ եթէ մէկ մը հոն հասնիմ՝ կըր-

նամ ապրուստս հոգալ։ Բայց առ
ամեն փափագներուս մէջ դեռ հը-
պարտութեան հոտ կար, մէկ մ'ալ
անհամբերութիւն մը Աստուծոյ
կամքին սպասելու. և միշտ դժուա-
րութիւններ կու գար մտքիս։ Բայց
հիմա քիչ մը հանդարտած ըլլալով՝
կրնայի Աստուծոյ ըսել, թէ « Ես
պատրաստ եմ, ով Աստուծած իմ,
քարոզիչ ըլլալու ալ հեռու տեղեր,
իմ հայրենեացս մէջ ալ կենալու,
միայն թէ կամքդ գիտնամ, ուսկից
դուրս բան չեմ ուզեր»։ Աղէկ մ'ի-
մացայ՝ որ ուր ալ որ ըլլամ՝ առանց
Աստուծոյ շնորհացը բան չեմ կըր-
նար ընել. և թէ առ շնորհքը այն
ատեն կրնամգտնել, երբոր բոլորո-
վին Աստուծոյ կամացը ուրախու-
թեամբ հետեխիմ։ Ուստի առաջ որ
կ'ուզէի անհաւատներու քարոզիչ
ըլլալ, հիմա իմ հայրենեացս մէջն
ալ կենալու յանձն կ'առնէի. բայց
այսպէսով ալ դեռ բոլորովին կամքս
ոտքի տակ չէի առած, անոր համար
ուզածներս առաջ չէին երթար։

Ելայ Գառլշդատ գացի , յուսա-
լով որ քահանայ ձեռնադրութիմ .
բայց իմացուցին որ գեռ ամիս մ'ալ
պէտք է սպասել , վասն զի աս ձեռ-
նադրութեան հանդէսը փառաւոր
ըլլալուն համար՝ սպասելու էր որ
ամեն տեղէ ձեռնադրուելիքն ժո-
ղովին : Ասով դարձեալ ուղածիս
չհասայ . քաղքին մէջ կ'ուղէի կե-
նալ , բայց ստակս չէր բաւեր :

Մեղուներուն գործքը արդեօք
անդամ մը դիտե՞ր էք . քանի որ ա-
նոնց թագուհին փեթակին մէջն է՝
մեղուները կ'ելլեն կը մտնեն , բայց
չեն կրնար անկէ հեռանալ . երբոր
մէկ մը թագուհին ելլէ թոշի՝ ա-
մենքն ալ անոր ետեէն կ'երթան ,
փեթակը պարապ կը թողուն : Այս-
պէս ալ մարդուս սրտին տիրած հո-
գերը : Երբոր մէկն ամենէն մեծ և
հարկաւոր բանին , այսինքն Աս-
տուծոյ կամաց հնազանդելու և իր
հաւատքը հաստատ ոլահելու հոգ
չըներ , անանկին սիրաը աշխարհիս
ամեն ցաւովք կը լիցուի , որ և չի-

կրնար դիւրաւ ազատիլ. բայց եր-
բոր Աստուծոյ հետ հաշտ ըլլալով՝
յոյս ունենայ արքայութիւնը վաս-
տըկելու՝ ալ ուրիշ հոգ չիկրնար ա-
նոր սիրտը ցաւցընել. այն ատենը
Քրիստոսի խոստմունքն ալ կը կա-
տարուի, թէ « Ամեն բանէն առաջ
խնդրեցէք արքայութիւնը և Աս-
տուծոյ կամքը, աս որ ընէք՝ ամեն
բան ձեզի կը տրուի » : Ահա ինձի
ալ աս կը մնար ընելու. ուստի եր-
բոր իմացայ որ ես ալ Աստուծոյ
զաւակներուն մէկն եմ, և իրեն
շնորհքին արժանի եղեր եմ, ալ ոչ
կերակուրս կը հոգայի, ոչ զգեստս
կը մտածէի որ եթէ թագաւոր մը
մէկը իրեն որդեգիր ընէ՝ և բան
սովորելու համար ճամբորդութիւն
մը ընել տայ, ՚ի հարկէ երեսի վրայ
չթողուր զանիկա, ստակի ալ չի-
խնայեր. եթէ Աստուած ալ ինձի ա-
նանկ մեծ պարզե մը ըրեր է՝ ու-
րիշ բանի կը խնայէ: Անոր համար
ես ալ զինքը փառաւորելով կը խոս-
տովանիմ՝ որ յոյսս պարապի չհա-

նեց : Վ ասն զի ան միջոցին մէջ ալ՝
որ կը մտածէի թէ ի՞նչպէս պիտի
կարենամ Գառլշդատի մէջ ամիս
մը ապրուստս հոգալ, չկարծած տե-
ղէս մէկ վաճառականի մը որբեվա-
րի կին ինծի տուն ալ կերակուր
ալ տուաւ . քանի մը շաբաթ մեծ
պատուով անոր տունը կեցայ : Աս
միջոցիս մէջ շատ հեղ մայր եկե-
ղեցւոյն մէջ քարող տուի , և կը
տեսնէի որ մտիկ ընողները երթա-
լով կը շատնան . չեմ գիտեր իմ
քարոզիս խօսքերն էր որ Աստուած
անոնց սրտին վրայ կը տպաւորէր ,
չէ նէ միայն իրեն շնորհըը : Քննու-
թիւնս ալ յաջող երթալով՝ անանկ
գովութիւններ լսեցի՝ որ նորէն իմ
հանգստութիւնս աւրեցին , վասն
զի հալարտութիւնս միայն առթի կը
սպասէր : Ո՞հ , ի՞նչ տկար արարած
է մարդս , թէ որ Աստուծմէ ուժ
չառնու՝ մէկ փետուր մ'ալ չիկրնար
իր ուժովը վերցընել : Մարդ իր ա-
մեն թշնամիներուն յաղթելէն վեր-
ջը՝ դեռ իր անձնասիրութեանը շու-

տով չիկրնար յաղթել . անանկ որ՝
շատ հեղ անոր դէմ դնելու ու խո-
նարհութեամբ երթալու ատեննիս
ալ՝ կրնանք մէկէն ճամբանէս ծոփլ.
անոր համար աս թշնամիէն պէտք է
շատ վախնալ :

իմ ձեռնադրութեանս օրը ինծի
շատ նշանաւոր օր մ'եղաւ , և իմա-
ցայ Յիսուսիս քաղցրութիւնը : Քա-
հանայութեան թղթերս առնելէն
վերջը՝ ձեռնադրութեանս երկրորդ
օրը կ'ուզէի մէկէն իմ գեղս երթալ,
բայց եկուր նայէ թէ Աստուած
ինչ զարմանալի ճամբաներ կը բըռ-
նէ : Երբ ամեն բանս պատրաստ
էր ճամբայ ելլելու համար , եպիս-
կոպոսէն պատուէր եկաւ որ դիմա-
ցի կիրակի օրը ես քարոզ տամ . լու-
րը առած օրս ուրբաթ էր . ինչ որ
է ճամբորդութիւնը մէկ դի թողու-
ցի . շաբաթ օրն ալ նոր լուր մ'առի
որ դիս իմ շատ տարիներէ 'ի վեր
փափագած պաշտօնիս կը հրաւի-
րէր . այսինքն՝ անհաւատներու քա-
րոզիչ ըլլալու : Իրաւցընէ որ աս

լուրը սրտիս մեծ ուրախութիւն եղաւ, որովհետեւ ես ամեն բան Աստուծոյ յանձներ էի: Բայց ասով ալ անանկ դժուարութիւններ ինձի բացուեցաւ՝ որ չէի գիտեր թէ ինչպէս աղատիմ: Առջի դժուարութիւնն էր մէկ թուղթ մը հանել տալու՝ որով ետ կանչուի իմ ուրիշ տեղի մը քահանայութիւն ընելուս գիրը. Երկրորդ դժուարութիւնն էր անցագիր մը առնուլ, որ Շուետի մէջ օտար տեղի մը համար գրեթէ 800 ֆրանքի կը ըլլար. Երրորդ դժուարութիւնն էր իմ աղքատութիւնս, որով եռոչ Քոփէնհակ կը ընայի երթալ. ասկէ ՚ի զատ շատոնք ալ կային, ինչպէս հայրս ալ, որ չէին ուզեր երթալս:

Կիրակի օրուան քարողէն վերջը եպիսկոպոսը զիս կերակուրի հրամցուց. ես ալ իմ փափագս յայտնեցի անոր՝ հեթանոսներու քարողիչ ըլլալու. ինքը քիչ մը դէմ դնելէն վերջը՝ խոստացաւ որ ան վերի ըստ թուղթս պատրաստէ. ասով

առջի դժարութիւնը գնաց . բայց
իմ հոգս աւելի շատցաւ մնացած
ներուն համար , որոնց վրայ յոյս
չունէի . չէի հաւտար որ իմ հայրեն
նեացս մէջ կարենամ գտնել պէտք
եղած ստակը , որովհետեւ ես հոն
ամեն բանէն հրաժարեր էի . քա-
ղաքապետն ալ ըստ , թէ առանց
որոշուած ստակը տալու՝ չես կրնար
անցագիր առնուլ : Ուսկի՞ց գտնենք
800 ֆրանքը . դժար բան էր գտնել
մէկը որ անանկ ատեն այսչափ ըս-
տակ տայ : Ես բոլորովին յոյսս Աս-
տուծոյ վրայ դրեր էի , բայց չէի գի-
տեր՝ թէ վերջը ի՞նչ պիտի ըլլայ .
միայն կը հաւտայի որ ամեն դժուա-
րութիւն պիտի անցնի . բայց ի՞նչ-
պէս պիտի ըլլայ՝ ան չէի գիտեր :
Վերջապէս օր մը անձանօթ փաս-
տաբան մը զիս տունը հրաւիրեց ,
ու քաղաքավարութեամբ պատուեց .
վերջը իմանալով որ ես շատ ետեւ
եմ անցագիր առնելու՝ մէկէն թուղթ
մը զրեց քաղաքապետին , ես ալ
շատ շնորհակալութեամբ առի դա-

ցի . ասանկով ամեն բան յաջող
կ'երթար . բայց որովհետև ստակ
չունէի՝ ուզեցի ոտքով երթալ
իմ ետքի վարժապետութիւն ըրած
տեղս , ու հոն տեղի ունեցած աղ-
քատ գրատանս դրքերը ծախելով՝
քիչ մը բան ճարել , ու անով Քօ-
փէնհակ երթալ :

Այս կերպով դժուարութիւնները
դիւրացընելով ճամբու պատրաս-
տութիւն կը տեսնէի . երթալու ա-
տենս՝ ան այրի կինը՝ որուն քով կե-
ցեր էի և իրեն բան մը չէի ըսած ,
յիշատակի համար ինձի քսակ մը
ստակ ու ժամացոյց մը տուաւ : Այս-
պէս Աստուած ամեն բան հոգացեր
է եղեր , և ինձի նոր առիթ մ'ալ
տուաւ իմանալու՝ որ ինչ աղէկ բան
է Աստուծոյ վրայ վստահանալը , որ
ամենէն աղքատն ալ կը հոգայ՝ թէ
որ յոյս ունենայ :

Հիմայ մնաց մէկ դժարութիւն
մ'ալ , ան ալ վերցընելու էր : Հայրս
դրով ինձի իմացուց՝ որ ես քու ու-
զածիդ հաւան եմ , ըրէ ինչ որ կ'ու-

զես : — Ա. Ենչ ըսեմ այս բանիս
վրայ . բայց միայն թէ Աստուած ա-
սանկ ուղեր է , և ինչպէս կրնամ իր
վրայ չապաւինիլ , երբ ինքն իր հայ-
րական նախախնամութիւնը հազար
անգամ վրաս ցըցուց :

Իմ միտքս ան էր՝ որ իմ պատ-
մութիւնս պարզ կերպով մը պատ-
մեմ . կրնայ ըլլալ որ տեղ տեղ
վախճանէս դուրս ելայ . դուցէ զը-
տուին մարդիկ որ իմ պատմու-
թեանս վրայ ալ տեսակ տեսակ
դատմունքներ ընեն : . . . Բայց ինչ
որ ըլլայ ըլլայ , գոնէ իմ միտքս իմա-
նաք . կ'ուղեմ որ բոլորովին դիս
մոռնաք , ու իմ վարքիս ամեն դի-
պուածներուն մէջ՝ պատիւը Աս-
տուծոյ նուիրէք , չէ թէ ինծի . « Մի
մեղ , Տէր , մի մեղ , այլ անուան
քում տուր զփառս » :

Գիտեմ, սիրելիք, հիմա դոք
շատ բաներ կ'ուզէք հարցընել. կ'ու-
զէք շտկէ շիտակ իմանալ թէ առ
Աստուծոյ արժանաւոր ծառային
բուն անունը ի՞նչ է, որ հոս իր
պատմութիւնը պատմեց. Գիտցած
ըլլաք որ ինքը չուզեր որ ես յայտ-
նեմ, պատճառը յայտնի է: Այս-
չափ կ'ըսեմ՝ որ պատմածը իրաւ է.
և անկէ վերջը ինքը Վիեննա գնաց,
անկէ ալ Դրեստ. որպէս զի նա-
ւով երթայ ան հեռու կռապաշտնե-
րուն երկիրը, ու խեղճ անհաւատ
տղոց իմացընէ՝ թէ իրենք ալ ունին
մէկ փրկիչ մը, բայց զանիկայ մոռ-
նալով՝ մութի մէջ մնացեր են: Ի
հարկէ հոն ալ պատմելու արժանի
բաներ պիտի ունենայ, բայց անոր
ալ տեղը կայ: Այն ողորմելի կռա-
պաշտներուն տղաքը՝ ոչ զԱստուծ
կը ճանշնան և ոչ անոր վարդապե-
տութիւնը, և զրեթէ չեն տարբե-
րուիր ան հովերէն ու ոչխարներէն՝

որոնց մեր քարողիչը քարոզներ կը
խօսէր տղայութեան ատենը . բայց
երբոր խելուընին բացուելով իմա-
նան թէ իրենց համար ալ արքայու-
թեան մէջ պատրաստած տեղ կայ ,
ինչպէս պիտի ուրախանան , և ինչ
փափագով սուրբ հաւատքը պիտի
ընդունին : Ես ալ միայն կը փափա-
գիմ որ անոնց պէս զուք ալ յօժա-
րութեամբ մտիկ դնէք հոգեոր վար-
դապետութիւնները : Եթէ աս ընէք՝
այս գիրքս գրողն ալ իր դիտմանը
կը հասնի . որուն վախճանն է յոր-
դորել զձեղ որ զԱստուած բոլոր
սրտով սիրէք , և միշտ այս սուրբ
սիրոյ փափագն ունենաք : Ամենքս
ալ որ Աստուծոյ կը հաւատանք՝
պէտք է որ իրմով ալ ապրինք .
վասն զի ճշմարիտ է՝ որ ամեն ա-
ղէկ բան ինքը կու տայ մեղի :



Yunyu

9. Ракушка синий булава 1853
10. Гигиена бирюзовая 91200 "
11. Красивая ракушка зеленая 9628 "
12. Ракушка зеленая "
13. Быстро бирюзовая ракушка "
14. Быстро зеленая ракушка "
15. Ракушка зеленая синяя 1866
| из Китая, цена 25 рублей |



ՀՀ Ազգային գրադարան



NL0685884

331

ՀՀ Ազգային գրադարան



NL0685883

330

ՀՀ Ազգային գրադարան



NL0685882

329

ՀՀ Ազգային գրադարան



NL0685881

328

ՀՀ Ազգային գրադարան



NL0685880

327

ՀՀ Ազգային գրադարան



NL0685879

326

325

ՀՀ Ազգային գրադարան



NL0685878

